

ԶԱՐԴԵ ԶԱՐԴ

ԿՂԷՄԷՍ ԳԱԲՐԻԵԼԵԱՆ

ԶԱՐԳԵ ԶԱՐԳ

~

6 ՄԵՊՏԵՄԲԵՐ 1956Ի ԴԵՊՔԵՐԸ

~

**ՊՈԼՍՈՅ ՈՍԿԵՐՉԱՅ ՇՈՒԿԱՆ
ԵՒ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ**

**ՆԻՒ ԵՈՐՔ
2000**

ԶԱՐԴԵ ԶԱՐԴ

Հստ ինքնութեան թուղթիս, ծնած եմ 23 Մարտ 1916ին Թուրքիոյ այժմու մայրաքաղաք Անգարայի Գալէճիք գիւղը։ Գիւղը Անգարայէն 70-80 քմ. հեռու հին Հռովմէական ժամանակէն մնացած բերդի մը շուրջ հիմնուած ըլլալով, անուանուած էր Գալէճիք (Բերդիկ)։ Նոր անունն է՝ Սուլաքեռուրդ։ Մայրս կը պատմէր որ ծնունդէս քանի մը շաբաթ ետք զիս գրկած անցած է աքսորի ճամբաներէն, գիւղէ գիւղ, բողիկ ոտքերը փուշերէն եւ խիճերէն ճամփուտած, ջարդուած հօրս վիշտը կուրծքին։ Պահ մը, ծանր հիւնդութեանս (աղեթափ) պատճառով յուսահատած՝ զիս կը թողու ծառի մը տակ, որպէսզի գոնէ չտեսնէ իմ մահը։

Սակայն իմ մօր կարօտի կանչը կը խոցէ իր մօր սիրտը. ան լալագին կը գրկէ զիս եւ սեղմելով իր կուրծքին՝ կ'ըսէ. «Եթէ մեռնիլ կայ՝ միասին մեռնինք»։

Քիչ ետք, բարեբախտաբար, քրտական գիւղ մը կ'իջեւանինք։ Ժողովուրդը հօրս ծանօթ ըլլալուն (հայրս իբրեւ կօշկակար անոնց կօշիկները կարած էր), յաճախորդներու կիները տեսնելով մօրս լալագին վիճակն ու զիս իր գիրկը՝ հիւանդ, կը հարցուփորձեն եւ կ'իմանան որ աղեթափութեան մատնուած եմ ու արիւն կը կորսնցնեմ։

«Անհոգ եղիր, կը բուժուի» ըսելով՝ ինծի ամէն օր ապուրի դգալ մը ռուպ (պեքմէզ) կը խմցնեն մեր հոն իջեւանած միջոցին. ռուպին չնորհիւ կ'պաքինիմ, մանաւանդ որ մօրս կաթը կարուած էր այդ շրջանին: Խաղողը ճզմելով հիւթը կը հաւաքեն, կ'եփեն, եւ յառաջացած թանձր հիւթը, որ ռուպ կը կոչեն, սակաւարիւն մարդոց կը խմցնեն եղեր, որպէսզի անոնց արիւնը շատնայ եւ միեւնոյն ատեն մարմինը պահպանուի ցուրտի դէմ: Այս առաւելութեան համար, մինչեւ վերջին ատենները ցուրտ օրերուն երթեւեկութեան հսկող ոստիկաններուն իբր տաքացուցիչ կու տային ռուպը Պոլսոյ մէջ:

Օրէնք կ'ելլէ թէ մահմետականութիւն ընդունողները կրնան վերադառնալ իրենց նախկին բնակվայրերը եւ տիրանալ իրենց ինչքերուն: Խուսափելու համար հետագայ բարդութիւններէ, Սօֆի հօրաքոյրս նախ կ'ըլլայ Սօֆու հանըմ, իսկ մայրս՝ Վարդուհին, կը դառնայ Կիւլիւնիա հանըմ: Այսպիսով ընտանիքի բոլոր ողջ մնացած անդամները հաւաքուելով կը վերադառնան Գալէճիքի մեր հօրենական տունը: Մօրս կաթէն զրկուած ըլլալուս, Օհաննէս հօրեղբօրս երիտասարդ կինը, որ օժտուած էր Մինաս անունով երախայով մը, կը սկսի կաթ տալ ինծի ուրիշ հայուհիի մը հետ միասին, որուն անունը հիմա չեմ յիշեր: Այսպիսով, երեք մօրմէ կաթ ծծելով եմ մեծցած:

Շուտով կը սկսին նոր դժուարութիւններ: Թուրք երիտասարդները շարունակ կը փորձեն առեւանգել չափահաս դարձած քոյրերէս Արշալոյսն ու Մարիամը: Սօֆի հօրաքոյրս առնական քաջու-

թեամբ կը պաշտպանէ բոլորս, ինչպէս առիւծ մը կը
պաշտպանէ իր ձագերը միշտ բոյնին շուրջ շրջելով։
Սօֆի հալան իբրեւ զէնք կը գործածէ տանիքին
վրայ դիզած քարերը, մինչեւ որ անոնց տեղատա-
րափին տակ փախչին առեւանգումի փորձ կատա-
րողները։ Ուրիշ ատեններ կտուրէ կտուր ցատկելով
կը փախցնէ քոյրերս, եւ այսպէս կ'անցնին տարիներ։

Անտանելի վիճակէն այլեւս զգուած, Արշալոյսը
կը նշանեն զինուոր Մելքոնին, իսկ Մարիամն ալ
Արթինին, մանաւանդ որ մարդ չէր համարձակեր
այլեւս մօտենալ զինուորականներու նշանածներուն։
Երբ անոնք բանակային ծառայութենէ կը վերա-
դառնան, անմիջապէս կ'ամուսնան։ Այսպիսով,
երկու քոյրերս ալ կին կը դառնան թոյլ եւ անուս
երիտասարդներու։ Մայրս միշտ կ'ըսէր. «Հայրդ եթէ
ողջ ըլլար, անոնց աղջիկ կուտա՞ր»։

Քիչ մը մեծցած էի, երբ մայրս օր մը զիս տա-
րաւ չորս պատերու մէջտեղ, ձեղունը անհետացած,
փլատակ եւ չորս բոլորը սեւցած տեղ մը, ուր կար
խոչոր կաթայ մը։ Մինչեւ շապընկեր մերկացայ եւ
մտայ կաթսային մէջ։ Մօրուքաւոր սեւազգեստ
տիրադէմ անձ մը գլուխս շոյելով եւ թեթեւօրէն
շիելով ջուր կը թափէր, մէկ կողմէ ալ իմ չհասկցած
բառերով կը փախսար բառեր։ Ես այդ ժամանակ
միայն թրքերէն գիտէի։

Երբ վերջին անգամ գլուխս շոյեց, երկարեց իր
ձեռքը եւ ես զայն համբուրեցի։ Արարողութիւնը
լմնցած էր։ Հագուստս հագած՝ գողերու պէս մեր
շուրջը նայելով դուրս սպրդեցանք։

Մայրս ըսաւ թէ ծերուկը աքսորուած յոյն քա-

Հանայ մըն էր, իսկ աւերուած չորս պատերը՝ հայոց այրած ու կողոպտուած եկեղեցին:

Թուրքերը նոյն վերաբերումը ցոյց տուած են հայկական բոլոր քաղաքներուն, գիւղաքաղաքներուն եւ գիւղերուն:

Արդէն եթէ թուրքին շինէ ըսես՝ չի կրնար. բայց եթէ ըսես քանդէ՛, հիմնայատակ կ'ընէ. իր ձիրքը քանդելու, ամէն բան ջարդելու եւ կողոպտելու կը յարմարի. Մինչեւ Հունդարիա ու աւելի անդին, եւ մինչեւ Ափրիկէի ափերն ու արաբական եղկիրներ, ջարդելով, քանդելով ու ամէն բան կողոպտելով տեղաւորուած բարբարոս ու քոչուոր ցեղ մը եղած են թուրքերը:

Երբ չափահաս էի, կը հարցնէի մօրս թէ հայրս, հօրեղբայրներս, գիւղին տղամարդիկը ինչո՞ւ զէնքով չէին փոխադած. մի՞թէ զէնք չունէին: Եւ մայրս՝ կիւլէնիան, կը պատախանէր.

— Ա'խ, զաւակս, պատէն կախուած լաւ որաի զէնքեր, կացիններ, դաշոյններ, ապա նաեւ ախոռը կապուած ընտիր ձիեր ու դիմադրութեան յարմար միջոցներ ունէին. բացի այդ՝ մե՛նք ալ կրնայինք օգնել իրենց. բայց... Նախ անակնկալ կերպով հայոց տուները մտան եւ հաւաքեցին զէնքերը, դաշոյններն ու մինչեւ իսկ հացի դանակները: Յետոյ, այր մարդիկը գործի տեղերէն հաւաքեցին ու տարին: Հայրդ եւ երկու հօրեղբայրներդ միասին խանութէն առին տարին ու անգամ մըն ալ երեսնին չտեսանք: Ի՞նչ կրնային կամ կրնայինք ընել:

Մօրս արցունքները կը հոսէին գունատ այտերէն՝ երբ կը վերյիշէր այդ դժոխային ժամանակները,



Զախին մայրս, իսկ աշխա' հօրաքոյրս:

մինչ ես կը զղջայի նման հարցումով իր վէրքը կրկին բացած ըլլալուս համար:

Գիւղին մէջ ասդին-անդին կը շրջէի. դպրոց չկար: Օր մը պատանիները խիտ ծառերով առուակի մը եզերքը տարին զիս. հոն գորտ որացին, տափատի նման ստկեցին, ծառի կոճղի մը վրայ կրակ վառեցին և խորովելէ ետք ինծի ալ բաժին հանեցին սրունք մը, որ համով մը կերայ:

Օր մը թուրք սրիկայ մը դաշոյնը ձեռքին թուռաւոր օձի նման դիմաց ցցուեցաւ: Նպատակը գէշ էր: Օգնութեան ճիշեր արձակելով սրընթաց կը վազէի: Յանկարծ երեսի վրայ ինկայ. ճակտիս տաք բան մը զգացի: Քարին զարնուած էի եւ գլուխս ձեղքած. արիւն էր որ կը հոսէր: Լուսահոգի Սօֆի հալան, որուն ականջները վարժ էին իր հարազատներու ձայնին, ձայնս լսելուն շտապած էր մօտս եւ թուրք լակոտը փախցուցած՝ պոռալով. «Իթ օղլու իթ (շան զաւակ), ի՞նչ կ'ուզէք փոքրիկ որբէն. ան արդէն վիրաւոր է. հիմա քարը գլխուդ կը փշրեմ»: Կապուած ճակատս շաբաթէ մը սպիացաւ եւ սպին մինչեւ այսօր վկայ է դէպքին:

Թուրքը անգէնին դէմ հերոս է: Ան գիշատիչ գայլի էր նման, մինչ ես՝ գառնուկի: Բայց երբ առիւծը (Սօֆի հալան) մռնչեց, պոչը սրունքներուն մէջ առած փախուստ տուաւ գայլը:

Երբ քիչ մը աւելի մեծցած էի, անգամ մը մօրաքրոջս աղջկան՝ թագուհիին հետ զիս իբրեւ իրեն պահակ դրկեցին գետեզերքը՝ լուացքի: Տափակ փայտէ շինուած տոփիչով (թոքաչ) լաթերը օճառելէ ետք, ձեռքերով կը ճմռթկէր զանոնք և յետոյ կը

զարնէր փայտին՝ մաքրելու համար: Վերջաւորութեան, ձեռքով կը քամէր ջուրերը եւ իրարու վրայ կը դիզէր լաթերը: Յանկարծ, առուակին ձախ կողմէն յայտնուեցաւ օճ մը, որ գորտ մը բերանն առած՝ կլլել կը ջանար: Թագուհին լաւ նշանառուի մը նման ձեռքի տոփիչով զարկաւ օճին մէջքին. գորտը խոյս տուաւ դէպի ջուրին յատակը, մինչ օճը դալարելով անհետացաւ հոսանքն ի վար:

Օսմանեան չարագործ Սուլթան Ապտիւլ Համիտն ու ապա Երիտթուրքերու կառավարութեան աւագանիէն Էնվէր-Թալէաթ-Ճեմալ փաշաները ժողովուրդը գրգուելով մէկուկէս միլիոն հայեր իրենց ժանիքներուն մէջ առած կը ջարդէին: Ի տես այս գազանային տեսարանին, մեծ պետութիւններուն մէջ չգտնուեցաւ թագուհի մը, որ ելլէր եւ օճին մէջքին զարնելով փրկէր անմեղ ժողովուրդ մը: Ընդհակառակը, անոնք վերաբերեցան ճիշդ այնպէս, ինչպէս կ'ընէին հռովմայեցի կայսրերը՝ երբ ազատամէր գերիներ կը նետէին կատղած առիւծներու առջեւ կրկէսներու մէջ: Ամէն բան աւարտելէ ետք միայն պոռացին-կանչեցին, յետոյ ալ թուղթի վրայ կեղծ համաձայնութեամբ խարեցին միամիտ հայութիւնը՝ մեր դարաւոր մայրենի նուիրական հողը իբրեւ վարձատրութիւն թուրքին նուիրելով:

Լոյսերու մէջ պառկին մայրս եւ հօրաքոյրս, որոնք մեծ Մինաս հօրեղբօրորդիիս երկու անդամ Գէսկին Մատէն աքսորի զրկուած, բայց 11 տարու ըլլալուն՝ Գէսկին Մատէնի թաղապետին կողմէ վերադարձուած ըլլալը տեսնելով, հակառակ անուս ըլլալնուն, համոզուեր էին թէ կարելի չէր իրենց

ծննդավայրին մէջ ապրիլ եւ որոշեր էին գաղթել
Պոլիս՝ աւելի ապահով կեանք մը ունենալու համար:

Ամպամած, փոթորկոտ, ձիւնամրրկոտ օր մը
ճամբայ ինկանք դէպի Պոլիս: Մրրիկը երբ
հարուածէր՝ տեսողութիւնը կը խափանէր: Կառքը
կ'ընթանար շատ դանդաղ: Յանկարծ կանգ առաւ ան-
ցեխի մէջ էր խրած: Վար իջանք՝ թեթեւցնելու
համար ձիերուն բեռը: Կառապանը մտրակը ձեռքին
մէկ կողմէ կը հարուածէր եւ միւս կողմէ կը շոյէր
ձիերը բայց ամէն ճիգ անօգուտ էր եւ ան՝ հակա-
ռակ ցուրտ օդին՝ թաշկինակ հանած քրտինք կը
չորցնէր: Բարեթախտաբար վրայ հասաւ նոյն գիւղէն
գաղթող ուրիշ կառք մը, որուն ձիերն ալ մեր
կառքին կապելով՝ կառապանը վերջապէս յաջողեցաւ
մեր կառքը ճամբայ հանել:

Անվերարկու՝ կը մսէի անկիւն մը կծկտած:
Դա՛րձեալ Սօֆի հալան հասաւ օգնութեան. իր կռնա-
կի շալով ծածկեց զիս: Իր սրտահատոր երիտասարդ
եղբայրները կորսնցուցած ըլլալով, սիրտը խոցուած
էր եւ երբեք չէր ուզեր որ վնաս հանէր անոնց
նուիրական յիշատակին ու կը դողդղար մեր վրայ որ
չհիւանդանանք, հոգ չէ թէ ի՞նք մսի: Ան կը խորհէր
թէ իրեն բան չի պատահիր, եւ իրապէս ալ բան չէր
պատահեր. կարծէք հրեշտակները կը պահպանէին
զինք:

Բաւական արկածներէ ետք հասանք Անդարա,
մեծ Մինաս հօրեղբօրորդիխս տունը: Ամուսնացած էր
ան Մեմզորին հետ, որ միջահասակ, թուխ, բարեսիրտ,
խնդումերես տանտիկին մըն էր: Բոլորը զիս համ-
բուրեցին. հանգչեցանք:

Հայկական սեղանը շտկուեր էր: Մայրս ձեռքը
պարապ սեղան չնստելու համար՝ զիս հետը շուկայ
տարաւ եւ տասը փարայով պարկ մը սեխս գնեցինք:
Ծախողը ուրախացած շարունակ դրամին կը նայէր,
զգալի ընելով որ մինչ այդ բան չէր ծախած եւ
ատկէ ետք ալ յոյս չունէր բան ծախելու: Այդ
շրջանին ո՛չ բնակչութիւն կար, ո՛չ ալ դրամ: Բացի
այդ, շատեր իրենց պարտէզներուն մէջ կ'աճեցնէին
պտուղները: Սեխերէն կարծես մեղը կը ծորէր.
այնքա՞ն անուշահոտ էին եւ համով:

Անդարա շատ չմնացինք. մեզմէ առաջ մեկ-
նողները՝ Մելքոն եւ Արթին քեռայրներս, Արշալոյս,
Մարիամ եւ Սիմա քոյրերս, մօրաքոյրս, Թագուհին ու
Կարապետ եղբայրս, մեզ կը սպասէին:

Հայտար Փաշա կայարանը ինչպէս հասնիլս չեմ
յիշեր. քնացած ըլլալու էի: Կայարանը խառնակ
պազարի կը նմանէր. պոռչտուք, աղմուկ, մին կ'ու-
րախանար իր հարազատները գտնելուն, ուրիշ մը
կուլար, կ'ողբար իրենիններուն բաժանումը: Նստանք
ձկնորսական շարժանաւ մը, որ բաւական լեցուն էր:
Աջ ու ձախ կ'օրօրուէինք. կարծես պիտի ընկղմէինք:

Երբ ցասամք ելանք, ուղղուեցանք Ս. Աստուածա-
ծին եկեղեցին, ուր մօտաւորապէս 25 ընտանիքներով
բնակեցանք վարագոյրներով իրարմէ բաժնուած
սենեակներու մէջ:

Ազգասէր, անձնագոհ, բարեհոգի Տոքթ. Մելի-
քոֆը կը զբաղէր հիւանդներով: Կեանքիս մէջ չեմ
տեսած նման բժիշկ մը, որ մեծ հօր նման խնամէր
ու հոգածութիւն ցոյց տար գաղթականներուն:
Հօրաքոյրս գործ գտաւ. մայրս ոռւսաց հիւպատոսին

տան սպասուհի-խոհարար դարձաւ, իսկ Սիմա քոյլս
ալ եղաւ Տոքթ. Հայրապետեանին սպասուհի: Մեր
եկամուտը ապահովուած ըլլալով, Ա. Աստուածածին
եկեղեցինք քանի մը փողոց վար տուն մը վար-
ձեցինք: Կարապետ աղբարիկս էսայեան վարժարանի
Ա. դասարանը արձանագրեցին, զիս ալ դրին ման-
կապարտէզ: Որբ ըլլալնուս՝ թոշակ չէինք վճարեր:

Դպրոցէն վերադարձիս՝ կը մսէի, կը դողայի, ու
կարծես կրակներու մէջ կ'այրէի: Սօֆի հօրաքոյլս
զիս կռնակը առած տարաւ Մելիքոֆին: Բժիշկը
ջախեց. «Ինչո՞ւ տղեկն ու դուն քեզ կը չարչարես:
Զիս կանչէիք, կուգայի»: Աստուծոյ կողմէ զրկուած
հրեշտակ ըլլար կարծէք. երբեք դրամ չէր գանձեր
հիւանդներէն: Դեղագիր մը գրեց Լեմոննեան
դեղարանին համար՝ ձրի: Գլուխս եւ երեսներս շոյեց:
Հօրաքոյլս կրկին զիս շալակն առած տուն դարձաւ,
քանի որ ջերմութենէս չէի կրնար քալել: Շուտով
ապաքինեցայ: Հազիւ քիչ մը շունչ քաշած էինք,
Մարիամ քոյլս հիւանդացաւ: Անզգայ Արթինը՝
տգէտ, խնդրին նրբութիւնը չէր հասկցած. քոյլս
թոքատապէ բռնուած էր: Մայրս խորհելով որ
օդափոխութիւնը կրնայ օգտակար ըլլալ, թաթավլա,
ծառերով շրջապատուած բարձր բլուրի մը վրայ
տուն մը վարձեց: Մարիամը թուխ, երկար սեւ
մազերով, բարձրահասակ, նրբակազմ, եղնիկի աչքերը
յիշեցնող աչքերով գեղուհի մըն էր: Ան նաեւ շատ
դիւրազգած, բարի եւ հեզ տանտիկին էր: Երեք
քոյլրէրէս ամենէն շատ զինք կը սիրէի եւ մէկ խօսքը
երկու չէի ըներ:

Ան լուռ եւ տխուր էր՝ ամպամած տխուր օդի

նման: Գէշ կերպով կը հազար: Բժիշկին դարմանումը եւ մօրս խնամքը ապարդիւն էին: Օրէ օր սկսաւ հիւծիլ: Յուզումս անսահման էր: Մօրս հետ, հօրմէս մնացած Ռէշատ ոսկիները թղթադրամի վերածեցինք, ուրիշ բժիշկներու ալ դիմեցինք, բայց ամէն բան անօգուտ էր: Այդ ժամանակ դարմանումի միջոցները յառաջացած չէին: Ինք ալ չափէն աւելի զգայուն ըլլալուն, ծաղիկ հասակին մահացաւ՝ մեզ եւ իր երկու որբուկները՝ Ազնիւն ու Ովսաննան, մատնելով խոր սուգի: Ահաւասի'կ ջարդի զոհ մը եւս:

Այս չէր բաւեր, վրայ հասաւ երկրորդ ողբերդութիւնը: Ազնիւը վարակուեցաւ կապոյտ հազէ (տիֆթերիա): Անո՛ր ալ դարմանումը բախտին մնացած ըլլալով, անո՛ր ալ մահը չուշացաւ: Ա՛ն ալ եղաւ ջարդի նոր զոհերէն մին:

Ովսաննան գեղեցիկ օրիորդ մը եղած էր. ատեն ատեն կը բերէի մեր տուն ու կը զուարճացնէի: Մարիամին ի յիշատակ ուզեցինք զինք մեր քով առնել, բայց հայրը չյօժարեցաւ: Արթինը փոխադրուեցաւ Կէտիկ Փաշա թաղը եւ վերամուսնացաւ Ազնիւ անուն կնոջ մը հետ:

Անգամ մը մայրս զիս տարաւ ոռւս հիւպատոսին տունը: Հիւպատոսը պատուիրած էր որ անպայման երթամ: Պոլսոյ հիւպատոսարանը տակաւին խորհրդայնացած չէր: Սեղանը ճոխ, ծրարներով շոքոլա, իրար վրայ լերան նման դիզուած ձմերուկներ: Մէկ կողմէ կը ճաշէին ու կը խմէին, միւս կողմէ, պտուղէն ետք, տեւապէս եռացող սամավարէն թէյ կուլ կուտային: Ամառները կ'անցընէին Մեծ կղզին՝ խիտ ծառերով զարդարուած դղեականման

տուն մը վարձելով։ Երբ թուրք կառավարութիւնը ճանչցաւ Խորհրդային Սիութիւնը, հիւպատոսը պաշտօնանկ եղաւ և եկամուտէ զրկուելով՝ ամբողջ ընտանիքը խեղճացած ցիր ու ցան եղաւ։ Պատճառն այն էր որ ան մերժած էր ընդունիլ համայնավարութիւնը։

Մայրս աշխատանքի անցաւ Փրոֆ. Կարապետ-եանի ընտանիքին մօտ։

Իսայեան վարժարանի Ե. կարգը հասեր էի։ Դպրոց ուշ մտնելուս՝ տարիքս դասարանիս համապատասխան չէր, բայց երբեք վերաքննելի չի ունեցած եւ, հակառակ գիրք գնելու դրամ չունենալնուս՝ ընկերներուս գիրքերէն օգտուելով միշտ յաջողութեամբ փոխած էի դասարանները։

Իբրեւ որբ՝ կէսօրուան վարժարանին մէջ մեծ ախորժակով կ'ուտէի միսով լուբիան, որուն կը յաջորդէր հրուշակը (հէլվա)։

Իսայեան վարժարանին ներքեւ գտնուող Ս. Յարութիւն մատրան տիրացու կարգեցին զիս։ Շատ ուրախ էի, մանաւանդ որ ամէն Զատկի նոր կօշիկ կը ստանայի։ Տակը «գապարա» անունով ծանօթ գլուխը կլոր տեսակ մը գամ գամել կուտայինք, որպէսզի աւելի երկար դիմանար։

Բնաւ չեմ մոռնար ուսուցչուհի Ազգանոյշին զոհողութիւնը։ Մատոյեանին եւ ինծի համար իր գնած ձկան իւղը ամէն առաւօտ դգալով կը խմցնէր մեզի, որպէսզի առողջ մեծնանք։ Մենք ջարդի զոհերու զաւակներ ըլլալնուս, նիհարակազմ էինք. մեզ կազդուրելու մեծ քրոջ պարտականութիւն մը կը կատարէր ան այդպիսով։



Չախէն աջ, ոտքի՝ մայրս, Սիմա քոյրս եւ հօրաքոյրս:
Նստած՝ քրոջս աղջիկը՝ Մարին:

Տնօրէն Մեսրոպեանը շատ կանոնապահ, խստադէմ անձ մըն էր, որմէ բոլորս կը վախնայինք: Օր մը բոլորովին անակնկալ կերպով դասարան խուժեց: Քար լոռութիւն տիրեց: Սապէս սկսաւ. «Տղա՛ք, ձեզմէ ոմանք իրենց ուսումը պիտի շարունակեն այլ վարժարաններու մէջ. ոմանք ալ զանազան պատճառներով գործի պիտի լծուին իրենց եւ իրենց ընտանիքին ապրուստը ապահովելու համար: Ձեզի յորդոր մը ունիմ: Հայ ազգը եղեգ մըն է. երբ փոթորիկը գայ՝ ան գլուխը մինչեւ գետին կը խոնարհեցնէ. բայց փոթորիկը անցնելուն պէս՝ դարձեալ կը կանգնի»: Մինչեւ այդ պահը իրմէ միայն կը դողայինք ու զինք չէինք սիրե՞՝ շատ խիստ գտնելով: Տղայակա՞ն մտածումներ: Այդ օրէն սկսեալ ան դարձաւ մեր ամենէն սիրելի անձերէն մէկը եւ մեր մէջ արթնցուց ազգային ոգի: Գալով թրքաբան ու արեւելեան լեզուներու մասնագէտ Ստեփան Կուրտիկեան էֆէնտիին, Թուրքիոյ Հանրապետութեան առաջին նախագահ՝ ջարդարար Մուսթաֆա Քեմալ (Հետագային՝ Աթաթիւրք), որ գաղտնօրէն մշակութային ջարդ մը ծրագրած էր՝ ոչ-թուրքերը թրքացնելու նպատակով, զինք հրաւիրեր էր Անգարա, մասնակցելու թրքերէն լեզուի բարելաւման ժողովին: Այդպիսի արժէքաւոր անձ մըն էր Կուրտիկեան:

Կուրտիկեան էֆէնտիին օր մը զիս դասի հանեց եւ հարցումներ ուղղեց: Բոլոր պատասխանները գիտնալով հանդերձ, երկու հարցումի կաղացի: Ձիս սոսկալի կերպով ջախեց իրեւ ծոյլ եւ անպէտ ու ես դողալով եւ նեղսրտած տեղս անցայ: Յետոյ կանչեց

Օննիկը, որ կարծես յամբ էր դարձած. ո՞չ մէկ հարցումի պատախանեց ան: Իբրեւ պատիժ՝ քարետախտակին մօտ ոտքի կանգնեցուց զինք:

Զմեռ էր: Վառարանը ճաթուտալով կը փալվէր: Միջոց մը ճաթուտիւնը դադրած էր: Փայտը հատնելու վրայ ըլլալու էր: Լաւ բան մը ընելու հմար՝ Օննիկ փայտ նետեց վառարանին մէջ: Ուսուցիչին աչքէն բան չէր փախչէր: Օձիքէն բռնելուն պէս՝ բացաւ դուռը եւ կոնակին բռունցքի հարուած մը տալով դուրս ըրաւ դասարանէն, ըսելով. «Տօ անպիտա՞ն, եսքեզ ոտքի կայնեցուցի որ դասի՞դ նայիս, թէ վառարանը փայտ նետես»:

Այդ իրիկուն մինչեւ ուշ ատեն թրքերէնի դասին վրայ աշխատեցայ, որպէսզի յաջորդ օրը չյանդիմանուիմ: Սպասածիս նման, յաջորդ օրը դասի կանչուեցայ: Բոլոր հարցումներուն ճշգրիտ կերպով պատախանեցի, բացի վերջինէն: Ա՛լ բերանն էր որ բացաւ ու աչքն էր որ գոցեց.

— Տօ սէնին քիմի՞ն վար. պապան վա՞ր մի (տօ դուն ո՞վ ունիս. հայր ունի՞ս):

— Պապամ եօք. աննէմ վար (հայր չունիմ. մա՛յր ունիմ):

— Աննէն նէ՞ քաբար (մայրդ ի՞նչ կ'ընէ):

— Իշէ կիտէր (գործի կ'երթայ):

— Կիօրիւեօրմուսունուզ հիսիզ թէմպէլ աւանակը, աննէսի իշէ կիտիք մէքթէպէ եօլլուեօր քի ատամ օլսուն տէյի պու հայլազ տա տէրսինէ չալըշմըյօր (կը տեսնէ՞ք, անզգայ, ծոյլ աւանակը. մայրը գործի կ'երթայ որ զաւակը դպրոց դրկէ, որպէսզի կարդայ-մարդ ըլլայ, այս անհոգ ծոյլ

աւանակն ալ դասին չ'աշխատիր): Կորսուէ՛ դիմացէս,
երեսդ չտեսնեմ անգամ մըն ալ, անմիտ:

Կարծես ջերմէ բունուած ըլլայի. Երեսներս կ'այ-
րէին: Դողալով տեղս նստայ: Կը մսէի: Վերարկուս
կախուած տեղէն առի եւ կոնակս անցուցի տաք-
նալու համար:

Քննութիւններու ժամանակը մօտեցած ըլլալով,
ա՛լ զիս դասի հանելու ժամանակ չէր մնացած: Գնալը
կղզին գացի հետս պանիր, ձիթապտուղ եւ հաց
առնելով, որպէսզի պազար իջնելով ժամանակ
չկորսնցնեմ: Հոն լաւ մը պարապեցայ: Երբ վերջին
շոգենաւով տուն դարձայ, մայրս մտահոգուիլ սկսած
էր: Կեանքիս մէջ այդքան կարեւորութիւն ուրիշ
բանի չէի տուած. որոշած էի Կուրտիկեան էֆէնտիին
քով պատիկ չմնալ:

Հասաւ քննութեան ժամանակը: Վարժարանին
մեծ դասարաններէն մին քննիչին յատկացուած էր:
Կարգը իմս էր: Նախ քիչ մը վախով, ապա վստահ
քայլերով ներս մտայ եւ բարեւեցի: Քննիչը ամ-
պիոնին առջեւ նստած կը հետեւէր:

Կուրտիկեան էֆէնտին հարցում է որ տեղացուց
իրարու ետեւէ: Բոլորին կը պատասխանէի: Տակաւին
կը շարունակէր հարցնել, երբ քննիչը «Ա՛լ կը բաւէ,
ուրիշը կանչենք» ըսաւ: Ուրախ էի: Բայց ուսուցիչս
ըսաւ: «Ան զիս շատ յոգնեցուցած է. ես ալ զինք
պիտի յոգնեցնեմ»: Լսաւ ու քարեւտախտակին վրայ
«Փարսի» հարցումներ ուղղեց:

Մտքէս «Մարդ Աստուծոյ. ձգէ՛ երթամ» կ'ըսէի.
բայց միւս կողմէ ալ ինքնավստահ կը պատասխանէի,
քանի որ լաւ սորված էի:

Երբ այդ հարցումներուն ալ պատասխանեցի,
ուսուցիչս դարձաւ ու ըսաւ.

— Կեցցե՞ս: Տասի վրայ տասը կուտամ քեզի:
Պարոն քննիչին քով պարծանքով դասարանին առա-
ջինին ինը տուի. նայէ՛ որ միշտ այսպէս լաւ բա-
ներու քինախնդիր ըլլաս: Զիս ամչցուցիր. դա՛րձեալ
կը շնորհաւորեմ քեզ:

Ուրախութեանս չափ չկար. դացի համբուրեցի
անմահ կուրտիկեանին ձեռքը: Անմա՛հ, քանի որ ան
միշտ կ'ապրի իմ մէջ: Հիմա կա՞յ արդեօք այսպիսի
հողատար եւ մտրակող կուրտիկեան մը: Զե՞մ
կարծեր: Լոյսերու մէջ ապրի:

Էսայեան վարժարանն աւարտեցի լաւ նիշերով:
Տան դրացուհին՝ Տկն. Թէրզեան, երաշխաւոր եղաւ ու
կեդրոնական արձանագրուեցայ:

Ա՛լ տղամարդ եղած, Շիշլիի մարզական ակումբի
խաղերուն կը մասնակցէի: Դպրութիւնը փոխարինած
էի մարզական խաղերով, որոնք զիս աւելի կը
հետաքրքրէին:

Դպրոցին վերնայարկի դոց դաշտը թուղթէ
գնդակով ոտնագնդակի մըցում կը կատարէինք:
Խաղը լուրջ էր: Կոիւ ծագեցաւ մեր միջեւ: Իրար
անցած կը կուտէինք: Շաւարշը, ծեծէ վախնալով,
դրան ետին պահուըտած էր: Հայերէնի ուսուցիչ
Քէշշեանը զինք տեսնելով, օձիքէն բռնելով «Գնա՛
կուէ, ծեծէ՛, ծե՛ծ կեր» ըսելով զինք հրեց խառ-
նիճաղանձին մէջ:

Յաջորդ օրը, ուսուցիչը մեզի ըսաւ. «Երէկ
տեսայ ձեր կոիւը: Ծեծեցիք ու ծեծ կերաք: Զեզմէ
մէկը կոիւէն փախած էր: Երբեք մի ստրկանաք. ձեր

արժանապատութիւնն ու ազգը պահելու համար կուեցէք երբ պէտք ըլլայ: Զեր իրաւունքին միայն ուժով, ձեր ուժը դիմացինին պարտադրելով կրնաք տիրանալ: Կարդացէք Ռաֆֆիի «Խաչագողի Յիշատակարանը», «Ձալալեղին»ը, «Խենթը», «Կայծեր»ը եւ ուրիշ գործեր՝ եթէ կարենաք գտնել: Ռաֆֆիի ստեղծագործութեան մէջ կը գտնէք հայութեան, հայ տէրութեան կորուստին պատճառները եւ մեր քաղաքականութեան պատճառած աղէտները, այսօրուան հայուն դատը: Ան երկար տարիներ առաջ այսօրուան Մայր Հայաստանը երազած է, ապագան դուշակած է:

Դասընկերներով գտանք յիշուած գիրքերը եւ ձեռքէ ձեռք անցընելով սկսանք կարդալ: Ազգային ոգիի կրակը սկսաւ այրել սիրտս: Քէշիշեանը դարձած էր պաշտելի ուսուցիչս: Վստահ եմ թէ բոլոր կարդացող դասընկերներս նոյնը զգացած ըլլալու են: Վառ մնայ յիշատակն անոր. ա'ն ալ ըլլայ լոյսերու բնակիչ:

Քէշիշեանը դասի ժամանակ ուսուցիչ էր, իսկ Շիշլիի ակումբին մէջ՝ ընկեր: Ան իմ Կղեմէս անունն չէր հաւանած: «Անունդ հայու անուն չէ. փոխէ՛», կ'ըսէր: Երբ միասին սեղանի գնդակ (փինկ-փոնկ) խաղայինք, զիս Վահէ կը կոչէր: Կը պաշտէի զինք:

Միջնակարգը վերջին տարիս եղաւ: Մայրս եւ հօրաքոյրս տարիք առած էին ու չէին կրնար ուսումս հոգալ: Արդէն խիղճս ալ չէր արտօներ որ անոնք աշխատէին իրենց այդ տարիքին:

Գարագիւղ թափածոյի գործատեղի մը գործի մտայ: Վարպետո՞ Պետրոս, լաւ մարդ էր: Կրակին

առջեւ իր տուած կաղապարները կը թափէի: Շաբաթը 8-9 ոսկի կ'անցնէր ձեռքս, ինչ որ 1936ին լաւ եկամուտ էր: Մէկ ոսկին վար կը դնէի իմ ծախսերուն համար, մնացեալը կուտայի մօրս՝ յատկացնելու տան ծախսերուն: Օր մը սաստիկ քրտնեցայ: Իրիկուան մօտ կը դողայի ու կրակներու մէջ կ'այրէի: Զկրցայ գործս շարունակել: Արդէն հոն ապագայ չկար: ուստի գործը ձգեցի:

Ընկերներէս մին՝ Շաւարշը, Perlodante ակուայի մաքրիչ դեղի ծանուցումի գործ մը ճարեց ինծի: Բերայէն մինչեւ Գատրզիւղ խանութները քալելով կը շրջէի եւ իրիկունը տուն կը դառնայի: Օր մը այնքան յոգներ էի, որ հազիւ տուն դարձած, սէտիրին վրայ ինկեր քնացեր էի: Ի տես վիճակիս, մայրս յորդորեց որ ա'լ գործի չերթամ: «Պարապ մնալը տաժանելի գործէն աւելի նեղացուցիչ է, մայր», պատասխանեցի:

Պատրաստ հագուստի վաճառական Պօղոս Յովկ-նանեանին մօտ հաշուակալ դարձայ եւ շաբաթական չորս ոսկիով սկսայ աշխատիլ: Բերայէն Զաքմաք-ճըլար երթալ գալ մը պէտք էր ատոր համար: Վարպետս կեսարացի տղէտ, ագահ, կոպիտ, ջղային եւ հայհոյաբան մէկն էր: Գործս կը սիրէի եւ ամէն բանի ուշադիր էի:

Խանութին դերձակը՝ Ակոբ աղա, չոր, նիհար, դեղին պեխով, մեքենայով շարունակ վրայէ վրայ դիզուած կերպասներէն բաճկոն, տափատ, եւլն. կը կտրէր ու կարելու համար Սարգիս աղային գործատեղին կը զրկէր շինուածանիւթերով միասին: Երկուքը մէկ Սարգիս աղան կուգար կամ լուր

կ'ընէր որ շինուածանիւթ տանք, որպէսզի գործը
լմնցնէ: Պօղոս աղան կը կատղէր ու կը բացա-
դանչէր. «Շինուածանիւթ տուինք, ի՞նչ է ուզածը»:
Այսպէս կը շարունակուէր: Կը թուի թէ Ակոր եւ
Սարգիս աղաները համաձայնաբար շինուածանիւթին
դրամը կէս առ կէս կը բաժնուէին: Ի՞նչ ըներ Ակոր
աղան: Ամէն օր մինչեւ իրիկուն արիւն-քրտինք
կ'աշխատէր ու ոչինչ կը ստանար. Սարգիս աղան ալ
աժան գինով կը կարէր. եթէ այդպէս չընէին՝ չէին
կրնար ապրիլ: Արդէն ըսուած է կշտացուր, որպէսզի
չգողնայ: Բայց ես երկուքն ալ կը դատապարտէի.
ինչո՞ւ բացէ ի բաց յաւելում չէին պահանջեր:
Կացութեան դարմանը սապէս գտայ: Տետրակի մը
մէջ կ'արձանագրէի ինչ որ կը դրկէինք Սարգիս
աղային. իսկ բեռնակիրէն ալ կը պահանջէի անոր
դրկուածներուն դիմաց ստորագրութիւն:

Բաւական ատեն ձայն չելաւ: Օր մը Սարգիս
աղան եկաւ շինուածանիւթ պահանջելու: Վստահ էի
թէ արդէն տուած էինք. բայց քանի որ տետրակը
աւելի լաւ գիտէր, բացի զայն եւ պաղարիւնութեամբ
իրեն ցոյց տուի իր ստորագրութիւնը: «Տուէ՛ք եւ
հաշիւէս իջեցուցէք. թերեւս տղաքը չգիտնալով
ուրիշի համար գործածած են», պատասխանեց:

Թէեւ գործը լաւ մը սորված էի, բայց յաւելումը
չէր գար: Վարպետիս մէկ բարեկամին միջոցով
յաւելում պահանջեցի: Յանկարծ պոռչտուք մը
փրցուց. փողոցէն անցնողները դրան առջեւ
հաւաքուեցան՝ կարծելով թէ բան մը պատահած էր:
Դէպէն աղդուած ու սրդողած, վարպետիս մեծ
տղուն՝ Հրանդին ըսի թէ այլեւս չեմ կրնար

աշխատիլ հոդ եւ իրենց տասնհինգ օր պայմանաժամ տուի որ իմ փոխարէն մէկը գտնեն: Հրանդը չուզեց որ հեռանամ. ըստ թէ հայրը իրեն հետ ալ այդպէս կը վարուի: Յորդորեց որ հօրը խօսքը անտեսեմ եւ ի՞րը նկատի առնեմ: Բայց ես արդէն որոշումս տուեր էի:

Յակոբ Թէրզեանը գոց շուկային մէջ պատմուճանի (հրգաճը— գիւղացիներուն կողմէ ձմեռը գործածուող հագուստ) գործատեղիի մը մէջ գործ ճարեց ինծի համար: Քանի մը շաբաթ ետք արդէն զղջացեր էի նախկին գործս ձգած ըլլալուս: Վարպետս շփացած հարուստի զաւակ մըն էր եւ գործ բան ձգած ընկերոջը հետ միայն աղջկայ խօսք էր որ կ'ընէր:

Այս գործն ալ ձգեցի եւ գոց շուկային ոսկերչաց հրապարակին վրայ հարսանեկան հագուստներու եւ կանանց վերարկուի վաճառատան մը մէջ գրագիր դարձայ: Հոս աւելի լաւ կը զգայի: Տէրերէն մին՝ Բարսեղ, թրքացած էր եւ կը կոչուէր Շահապ. իսկ միւսը՝ Գատրի, լազ մըն էր: Երկուքն ալ լաւ կը վարուէին հետո:

Երբ բանակային ծառայութեանս ժամանակը հասաւ, Սօֆի հօրաքոյրս պէտէլի (զինուորական փրկագին) դրամը տուաւ: Վեց ամսուան բանակային ծառայութեանս մեծ մասը կաշառքի ուժով առանց գործս կորսնցնելու լրացուցի:

Այդ միջոցին գերման հիթլէրական բանակները Աւստրիան գրաւած էին եւ կը պատրաստուէին Ֆրանսայի վրայ քալել:

— Մայրիկ, կամ ես, կամ աղբարիկս լաւ կ'ըլլայ

որ Պէյրութ՝ երթանք. այս պատերազմը հոդ կանգ պիտի չառնէ, պիտի ընդլայնի,- ըսի մօրս:

— Հա՛, հիմա որ հացերնիդ պիտի ուտեմ՝ ձգեցէք փախէք,— եղաւ պատասխանը:

— Մայրիկ, գաղափար մըն էր որ յայտնեցի. մի՛ վախնար. տեղ չենք երթար,— հարցը փակեցի՝ սիրտը չկոտրելու համար:

Հազիւ վեց ամիս անցած էր, գերման բանակները Ֆրանսան, Պելճիքան, Հոլանտան, Տանըմարքը, Լեհաստանը գրաւեր եւ դէպի Ռումանիա, Հունգարիա, Եռկոպակախա արշաւել սկսած էին: Իր համաձայնակից իտալիան ալ Յունաստանի վրայ յարձակած էր, բայց արի յոյն զինուորներուն կողմէ ծով թափելու վտանգին մատնուած: Գերմանացիները օգնութեան հասնելով, տասնութ օրէն Յունաստանն ալ գրաւած էին:

Այդ միջոցին, Թուրքիոյ մէջ ոչ-մահմետական փոքրամասնութենէն քսան դասակարգի մէջ գտնուողները զինուոր տանելու պատրուակով սկսան տուներէն ու փողոցներէն հաւաքել: Կիրակի մը Թաքսիմ, Թալիմհանէ բացօթեայ սրճարանը նստած թէյ կուլ կուտայի ու կը սպասէի ընկերներուս, որպէսզի միասին շարժապատկեր երթանք: Վահանը եկաւ եւ ականջիս փափսաց որ անմիջապէս տուն երթամ, նշելով որ զինուոր կը հաւաքեն եւ զիս ալ կընան տանիլ: Վահանը տակաւին քսան չկար: Քովի բլուրը ուղղուեցայ տուն իջնելու համար, բայց գրաւուած էր: Դէպի նէա Աղօրա (նպարավաճառատուն մը) ուղղուեցայ Յարութիւնին հետ: Անկիւնը, միջահասակ անձ մը անձնագիրս խնդրեց: «Քովս չէ,

Երթամ բերեմ», ըսի: Մարդը ազնիւ եւ բարեհոգի մէկն էր: «Տղա՛ս, շխտակ տո՛ւն գնայ եւ երբեք դուրս չելես: Ես քեզ չեմ տանիր, բայց ուրիշը անպայման կը տանի», ըսաւ: Շնորհակալութիւն յայտնեցի եւ անմիջապէս տուն հասայ: Ի՞նչ տեսնեմ. Հօրեղ-բօրորդիս՝ մեծ Մինասը, Գում Գաբուէն փախուստ տուեր ու մեր տունը ապաստաներ է՝ զայն աւելի ապահով նկատելով: Մայրս զիս տեսնելուն, ըսաւ:

— Ա'խ, ես ի՞նչ սխալ գործեցի. պատճառ եղայ հոս մնալուդ:

Ըսաւ ու ծունկերը սկսաւ ծեծել: Ան կուլար՝ յիշելով հօրս չուկայէն ջարդի տարուիլը: Ատկէ զատ՝ մեծ Մինասը երկու անգամ աքսորական դարձած ու վերադարձած էր:

— Մայրիկ, մի՛ փախնար. մենք պիտի երթանք ու ողջ-առողջ վերադառնանք,— ըսելով քաջակերեցի մայրս. բայց իրականութիւնը ինծի հարցուցէք:

Ցաջորդ օրը կանուխէն եղբօրս կօշկակարի Shefield պողպատէ դանակը անընդհատ սրելով ածելիի վերածեցի: Եթէ ոստիկան մը գար զիս տանելու՝ պիտի սպաննէի եթէ յաջողէի: Վստահ էի որ մեռցնելու պիտի տանէին եւ ոչ թէ բանակային ծառայութեան: Ռաֆֆին կը յորդորէր մեռցնելու եկողը մեռցնել...: Զորս օր ետք զինուորական մասնածիւղէն սկսան զինուորական տարագներ բաժնել: Օրէնքով զինուորին չէին կընար դպչիլ. մահացու վտանգը մասամբ անհետացած էր:

Զարդի ժամանակ հայ բանակայիններէն շատերու հարազատները պէտէ տուած էին բանակայինները տուն բերելու համար, եւ բոլորը միասին

ջարդուած էին, ինչպէս եղած էր իմ հօր եւ իրեն համար պէտէլ վճարած հօրեղբօրս պարագային:

Գացի, տարազս առի Սուլթան Ահմէտի մզկիթը, որուն ճարտարապէտը կրօնափոխ դարձուած հայ Միմար Սինանն էր: Մզկիթը դարձած էր հաւաքատեղի. հոն պիտի գիշերէինք: Մզկիթին չորս բոլորը զինուորներով պաշարուած ըլլալով, թուչուն անգամ չէր կընար խոյս տալ:

Մթննալու վրայ էր: Կը շրջէի երկաթեայ պատուհաններուն մօտ: Գերի մը աճապարանքով պատուհանին մօտեցաւ: Դուրսը պարզ հագուած կին մը կը սպասէր: Մարդը արգելափակեալներուն բաժնուած հացը այդ կնկան երկարեց եւ անհասկնալի բաներ փափսացին իրարու: Խորհեցայ թէ տունը երախայ ունէին եւ հացը կնկան տուած էր, որպէսզի անօթի չմնան: Եթէ սկիզբէն գիտնայի թէ այդ է իրականութիւնը, ես ալ իմ բաժինէս մաս մը կուտայի: բայց ուշ էր արդէն եւ զղջում կը զգայի: Այս մէկը ըստ բախտի տեսածս էր: Արդեօք չկայի^{՞ն} ուրիշներ ալ ասոր նման:

Ցաջորդ օրը կէս քուն կէս արթուն Սիրքէնի առաքման կեղրոնը (սէֆքիաթ) ղրկուեցանք, հոնկէ ալ ոչխարներու պէս իրարու վրայ դրուելով ձկնորսական բեռնատարով ճամբայ հանուեցանք: Մեր նաւուն կը հսկէր զինուոր մը: Պահանջեց որ ով որ զմելի, դանակ, պատուաքաղ, որեւէ կարելիք կամ պատուուտելիք իր կամ կարմիր դեղ (թենթիւրիօտ) ունի՝ յանձնէ, ապա թէ ոչ ծանր պատիժի պիտի ենթարկուի: Հայ երիտասարդ մը՝ Solingen գործարանի թուրքիոյ ներկայացուցիչին զաւակը, զուիցերիա-

կան դանակ մը յանձնեց։ Ասիկա այնպիսի դանակ էր, որ միաժամանակ կրնար գործածուիլ թէ՛ իբրեւ զմելի, թէ՛ իբրեւ մկրատ, գարեջուրի շիշ բանալիք, եղունգ կտրելիք, եւայլն։ Գերմանական գործարանին կողմէ նուէր դրկուած էր։

— Ինչո՞ւ իրեն տուիր, բարեկամ։ ինծի տայիր՝ ես կը պահէի։ Կամ ալ կամաց մը ծովը նետէիր։ Զէնք ունեցողին՝ զէնք մը եւս տուիր. թշնամին աւելի զօրացուցիր,— ըսի իրեն։

Վերջապէս նաւը հասաւ նախապէս որոշուած վայրը՝ թուզլա։ Կայարանը մեզի սպասող ոչխարի վակոններուն մէջ դարձեալ իրար վրայ թխմուեցանք։ Յատակը լի էր ոչխարի աղտեղութեամբ։ Վակոնները իրարու զարնուելով սկսան յառաջանալ. մահուան կարաւանն էր որ յառաջ կ'ընթանար։ Թէ ո՞ւր կ'երթար շոգեկառքը, ոչ ոք գիտէր։ Կացութիւնն այնպիսին էր, որ նոյնիսկ միզել կարելի չէր։

Կէսօրուան մօտ շոգեկառքը կանգ առաւ։ Բոլորս դուրս խուժեցինք՝ մեր բնական կարիքները հոգալու։ Այդ պահուն էր որ նկատեցի թէ ոչիլները զինուորական ջոկատներու նման շարուած սրունքներուս վրայ վեր ու վար կ'ընեն։ Մաքրել անկարելի էր։ Անմիջապէս հանեցի գուլպաներս, նետեցի խոսերուն վրայ եւ սիրելի մօրս տեղաւորած գուլպաներէն զոյդ մը հանելով հագայ ու գոնէ միջոցի մը համար հանգստացայ։

Յաջորդ օրը, կէսօրին, շոգեկառքը կանգ առաւ էսկիշէհիրի կայարանը։ Ձաւարէ փիլաւին ու անուշահոս իւղին բուրմունքը տարածուած էր ամէն կողմ։ Բոլորիս ախորժակը գրգռուած էր։ Ուղղակի

անակնկալ մը եղաւ այդ խարաւանան մեզի համար: Միտքէ անգամ չէինք անցուցած նման հացկերոյթ մը: Կրնամ ըսել թէ այդքան համով փիլաւ, բացի մօրս եփածէն, ոչ մէկ տեղ կերած էի: Մաղթեցինք որ բարի՞ն ըլլայ այդ հիւրընկալութենէն ետք:

Փողերը հնչեցին. ոտքի ելանք: Մարաջախտ ֆեզի փաշան կուգար: Ուրիշ երկաթուղագիծի վրայ շոգեկառք մը եկաւ: Ամենայետին վակոնը տարբեր էր նախորդներէն: Անոր պատուհանէն գլուխը դուրս հանած Մարաջախտը երբ «Նասրլսընը էվլաթլարըմ» (ինչպէ՞ս էք, զաւակներս) հարցուց, բոլորս գոռացինք «Սաղ օլ» (ո՛ղջ եղիր): Քիչ մը յուսադրուեցանք: Աւելի ուշ, ականջէ-ականջ, իմացանք որ Ֆէզի փաշան իսմէթ փաշային հետ երկար վիճաբանութենէ ետք յաջողած էր զինուորական տարազ հագնիլը պարտադրել եւ ատոր համար այցելութեան եկեր էր:

Իսմէթ փաշա սովալլուկ գայլը ուզեր էր մեզ 1915ին պատահածին նման պարզ հագուստով աքսորել եւ առիթը ներկայանալուն՝ ջարդել: Իսմէթ մտադրած էր երիտթուրքերուն հետեւողութեամբ հայութիւնը ընաջնջել առաջին առիթով:

Քսան տարիքը բոլորած հայերն ու այլ փոքրամասնութիւններ իրենց կեանքը կը պարտին մասսամբ նաեւ Ֆէզի փաշային՝ ամերիկեան ու խորհրդային կառավարութիւններուն եւ անոնց քաջարի ժողովուրդին ու զինուորներուն կողքին:

Շնորհիւ ամերիկացի եւ խորհրդային զինուորներուն, կարելի եղաւ ճեղքել գերման ֆաշիստական բանակները երկուքի եւ զանոնք ջախջախել ու գերի վերցնել:

Եթէ պատահէր որ գերմանացիները ջախջախէին ամերիկեան զօրքերը արեւմտեան Եւրոպայի մէջ եւ խորհրդային ուժերն ալ՝ Ստալինկրատի շուրջ, Ինչոնիւն պատրաստուած էր յարձակելու Հայաստանի վրայ եւ ապա միանալու Ատրպէյճանի, Տաղիստանի, Աֆղանիստանի, Իւզպէքիստանի եւ Թուրքմէնիստանի, մահմետականներուն հետ իր երազած թուրանական մեծ կայսրութիւնը կազմելու եւ ինքզինք կայսր հռչակելու համար:

Նման պարագայի մը, բնականաբար ոչ-մահմետականները եւ մանաւանդ հայերս պիտի ջարդուէինք ու ոչնչացուէինք: Թուրքերը պիտի գրաւէին մեր ստացուածքները, եկեղեցիները, դպրոցները եւ գործատեղիները. պիտի առեւանգէին հայ կիներն ու աղջիկները, եւ պիտի ընէին ամէն տեսակի սրիկայութիւն: Ես չեմ կրնար մոռնալ Ֆէվզի փաշային ըրած բարիքը եւ կ'աղօթեմ Ամերիկայի, Խորհրդային Միութեան, Անգլիոյ բանակայիններուն, եւ մանաւանդ Ֆրանսայի ընդյատակեայ ընդդիմութեան ու այլ փոքր պետութիւններու զինուորներուն համար, որոնք անպատմելի չարչարանքներ կրեցին եւ զոհուեցան, որպէսզի մարդկութիւնը փրկեն բարբարոսներու ձեռքէն:

Այցելութեան արարողութիւնը երբ վերջ գտաւ, վակոնները շարժեցան: Գիշեր-ցերեկ կ'երթայինք՝ տիուր մտածումներու մատնուած:


Հասանք Եօգկաթի երկաթուղակայարանը՝ Երքէօյ: Մեզ տեղաւորեցին կոտրած-թափած օթօպիւսներու մէջ եւ կարծեմ իւրաքանչիւրէս մէկուկէս ոսկի պահանջեցին երթեւեկի իրբեւ ծախս: Չեմ

գիտեր թէ բոլորը կրցա՞ն վճարել: Ամէն քայլի կողոպուտ էր: Եօգկաթի մէջ մեզի տրամադրեցին առժամեայ տուն մը: Հաւ շինուած եւ լաւ պահպանուած տուն մըն էր: Ո՞վ գիտէ, թերեւս ալ ժամանակին հայու մը պատկանած է. չեմ կարծեր թէ թուրքերը այդպիսի տուն կրնային շինել:

Մեզի դուրս երթալ չէին արտօներ: Արթին անունով 11-12 տարու տեղացի հայ տղեկ մը սափորով ջուր կը բերէր՝ իր հայ եղբայրներուն ծառայելու համար: Կարճ ժամանակէ մը ետք, բլուրի մը վրայ շարուած վրաններու տակ տեղաւորուեցանք: Խեղճ մօրս պատրաստած ծածկոցը գետինը կը փռէի, զինուորական վերարկուն վրաս կը տարածէի, բարձի տեղ ալ քար մը գլխուս տակ դնելով կը քնանայի: Գիշերները ցուրտ ըլլալուն, մարմնիս ո՛ր կէսին վրայ որ քնացած ըլլայի, այդ կէսը սառած կ'արթնայի: Միտքէս կ'անցնէի թէ հո՛դ ալ պիտի ըլլար իմ գերեզմանը՝ առանց սիրելիներուս ներկայութեան եւ առանց յուղարկաւորութեան: Ամէն առտու ողջ առողջ արթնալս հրաշքի պէս բան մըն էր:

Վրաններու շարքերուն միջեւ գտնուող միջոցը կարծէք պազարի տեղ ըլլար. ոմանք սուրճ կ'եփէին ու կը ծախէին, ուրիշներ չուկայէն ուտելիք բերելով կը ծախէին ու դրամ կը շահէին: Բաւական հարուստ գործի մարդիկ կային մեր մէջ: Ես ընկերոջս հօրը եփած սուրճը կը բաժնէի մի քանի դրուշի դիմաց, այնպէս որ գրապահի դրամս ծախսելու կարիքը չէի ունենար:

Բարեբախտութիւն էր որ վրանիս մէջ առանձին չէի զգար: Պոլիսէն ընկերա՝ Արտաշը հետո էր:



Օսկոբը և Ջիվախի (Ջիվախին)՝
Մինչեւ (շատ քայլած)

Զախեն աջ՝ Տիմիթրի (Կողկապ), Արտաշէս (կատարահանաճ) և
նա (ամենավեշին). Եօզկաթ:

Քեռայրս տարբեր վրան տեղաւորուած էր: Նախաճաշի ապուրը (քարաւանա) ուտուելիք բան չէր: Գիւղացիներէն հաւկիթ գնելով հում կուլ կուտայինք, վրայէն ալ ջրամաններէն (մաթարա) ջուր կը խմէինք, քանի որ հաւկիթ եփելու միջոց չունէինք: Եօզկաթի ջուրը սքանչելի էր, մարսողական եւ կազդուրիչ: Կարծեմ օդն ու ջուրն էին մեզ ողջ պահողը:

Անդամ մը, առաւօտեան, գործէն փախչելով վրաններէն անտեսանելի հեռաւորութեամբ բլուրի մը եզերքը դացինք հանդչելու: Բլուրին վարը, պարտէզի մը մէջ, շուրջը եզերապատուած տուն մը կ'երեւէր: Քիչ ետք, պատուհանէն մարդ մը «Բարի եկաք, ի՞նչ կ'ընէք. հրամմեցէք նստինք: Զեզի թան հրամցնեմ» առաջարկեց ու քանի մը անդամ հրաւէրը կրկնեց: Երբ «Ժամանակ չունինք. քիչ ետք մեկնումի պահն է» պատասխաննեցինք, տեսաւ թէ քովը երթալու միտք չունինք, զայրացած գոչեց. «Տօ անպիտաններ, ձեր հայրերուն վախճանը դաս չեղա՞ւ ձեզի: Գերմանացիներուն առջեւ գորդ փոելու պարաստութիւններ կը տեսնէիք. չտեսա՞ք ինչ եղաւ ձեր հօր վախճանը»:

Ես արդէն մարդուն նայուածքն ու խօսակցութիւնը չէի հաւնած: Որչափ ըլլայ՝ գոց-շուկացի էի: Գոց շուկան տեսակ մը կեանքի համալսարան էր եւ հոն լաւ վարպետ ունեցողը շատ բաներու փորձառութիւն ձեռք կը բերէր:

Մարդուն խօսքերը ձմրան բուքին մարդուս մարմնին ազդած սարսուոին նման ազդեցին իմ եւ Արտաշին վրայ:

— Ի՞նչ կ'ըսես. մենք զինուոր ենք,— յարեցի:
— Հա՛, դուն այդպէս կարծէ: Երբ ժամանակը
դայ՝ կը տեսնէք թէ ի՞նչ էք եւ ինչպէս կ'ըլլայ ձեր
վախճանը,— վայրագ ու պաղ խօսքերով դիմադար-
ձեց մարդը:

Անմիջապէս հեռացանք: Գիշերը այդ խօսքերը
շարունակ կը հնչին ականջիս: Խառնակ երազներէ
ետք, առաւօտուն արթնցայ: Զերքէզ սպայ մը կը
հսկէր մեր գունդին: Օր մը բոլորս բլուրի մը
ստորոտը հաւաքեց. ինք մնաց բլուրին վրայ, ձի
հեծած: Կը յորդորէր լուացուելու կամ լուացքի
համար գետեզերք առանձին չերթալ, գիւղացիներէն
կերակուր չառնել: Քանի որ գիւղացիները տգէտ,
աղտոտ ու հիւանդու էին, զանազան անհաճոյ դէպ-
քեր կրնային պատահիլ, հիւանդութիւններէ կրնա-
յինք վարակուիլ: Նման յորդորներ տալէ ետք, բա-
րեմաղթութիւններով աւարտեց խօսքը:

Ո՛չ մէկ նամակ կամ լուր կրնայինք դրկել մեր
ընտանիքներուն, ո՛չ ալ անոնցմէ կրնայինք ստանալ:
Նա՛խ հասցէ չկար: յետոյ՝ գերին ինչի՞ արժանի է.—
մի՛այն նախատինքի:

Մեր մէջ ունէինք անկարգներ, անվախներ, ող-
բալիներ, վաճառականներ, լրագրող վերջապէս՝ ամէն
ասպարէզի եւ նկարագրի մարդիկ, բոլորն ալ ոչ-
մահմետական՝ յոյն, հայ, հրեայ, մարտինցի, սուրիա-
նիներ, քրտախօս հայեր, ազգուրացներ (կրօնափոխ-
ներ), եւայլն:

Կար խումբ մը, որուն երկու անդամներուն
անունները կը յիշեմ.— Խասաբ (մսավաճառ) Սարգիս
եւ մանաւանդ Արապ Փիթօ: Ասոնք նշանաւոր դար-

ձան լերան գլուխը զինուորական վերարկուի (քափոթ) վրայ ո՞ջիլի արշաւ խաղաղով եւ օդի խմելու ժամանակ տասնապետին հետ վիճաբանութեան բռնուելով ու անոր զէնքը գրաւելով:

Տասնապետը երբ սպային գնաց գանգատելու, յանդիմանուեցաւ անկէ իր զէնքը վրայ տուած ըլլալուն համար: Սպան Արապ Փիթօն եւ արբանեակները փոխանակ պատժելու, խրատեց որ զգուշանան ուրիշ անգամ նման արարքներէ: Անոնք մեզի համար հերոսացած էին՝ տասնապետին զէնքը ձեռքէն առնելով:

Օր մը սպան բոլորս վրաններուն առջեւի դաշտը հաւաքեց: Սպային մօտ կանգնող ընդհանուր գորաշարժի պատասխանատուն հրահանգեց որ հայերը, յոյները, հրեաները եւ բոլոր միւս ազգութիւններու պատկանողները ըստ ծագումի առանձին խումբեր կազմեն: Մէջս վախ արթնցաւ թէ հիմա հայերս կը գատեն մեզ ջարդելու համար: Մտավախութիւնս չիրականացաւ: Պարզապէս համեմատական կերպով բոլոր ազգութիւններու մարդիկը վրաններուն մէջ խառն տեղաւորել էր իրենց դիտաւորութիւնը, որպէսզի կանխաւ որոշուած վայրերը դրկեն զանոնք:

Օթօպիւմներով մեզ տարին Երքէօյ եւ դարձեալ վակոններու մէջ թխմելով ճամբայ հանեցին դէպի Ագչէհիր եւ ապա Եալվաչ:

Ամբողջ ճամբու ընթացքին կը տեսնէինք ափիոնի արտեր: Գիւղացի կիներ, գոյնզգոյն հագուստներու մէջ պլլուած, միայն աչքերնին բաց, ձեռքերնին մէկական գործիք բռնած, ափիոն կը հա-

ւաքէին: Մինչեւ Ագշէհիրի երեւիլը այդ տեսարանը երկար ժամանակ նոյնը մնաց: Ագշէհիր լեռներու ստորոտը փոքր քաղաք մըն է: Հաց եւ ուտելիք ճարելու համար շուկայ գացինք: Հոն նշմարեցի որ 1917ի յեղափոխութեան շրջանին Ռուսաստանէն փախած դեղին մազերով եւ կապոյտ աչքերով ուսւ ընտանիքներու զաւակներ սրճարանը նստած էին: Ժամանակի ընթացքին թրքացած էին անոնք: Յետոյ այցելեցինք Նասրէտին հօճային դամբարանը, որ վերաշինուած էր գերմանացի ճարտարապետի մը կողմէ: Զորս կողմը բաց, առջեւի մասին մէջտեղը խոչոր կղպանք մը դրուած էր: Ըստ օտար պատմաբաններու, Նասրէտին հօճան յոյն կատակասէր փիլիսոփայ մըն էր, բայց թուրքերը զայն թուրք կը նկատէին եւ անոր փիլիսոփայութիւնը կը սեփականացնէին, ինչպէս իրենցը կը նկատէին հայազգի ճարտարապետ Սինանը, որ տասնվեց տարեկանին թլիփատելով իսլամացուցեր էին պարտադրաբար:

Մեր ջոկատին կարգուած էր նոր սպայ մը՝ Մուսիմաֆա Պարան, եւ նոր տասնապետ մը՝ Օսման: Հրահանգը տրուելուն՝ ճամբայ ելանք: Օդը տաքցաւ: Վերարկուներու հարկ չկար: Բաւական ժամանակ ետք ստիպուեցանք մէջքէ վեր մերկանալ:

Անընդհատ ձորերու մէջէն կը քալէինք, լեռներ կը բարձրանայինք, դարձեալ վայրէջք կը կատարէինք: Ճամբան գիւղացիներու կը հարցնէինք թէ Եալվաչը ո՞ւր է, քանի՞ ժամ հեռու է: Կը պատասխանէին թէ վեց ժամէն կը հասնինք, լեռան ետին է: Բայց մենք վաղուց բոլորած էինք վեց ժամը եւ անցած լեռ մը, եւ դեռ Եալվաչի շուքն անդամ չէր

Երեւեր: Բաւական ժամանակ անցած էր. տեսանք գիւղացի մը՝ նստած աւանակին վրայ: Այս գիւղացին ալ մեր հարցումին պատասխանեց թէ Եալվաչը լերան ետին է եւ վեց ժամէն կը հասնինք հոն: Հասկցուեցաւ որ բոլորը յանկերգի նման նոյն բանը կը կրկնէին. ոչ ժամացոյց տեսած էին եւ ոչ ալ ժամի մասին գաղափար ունէին: Գիւղացիին ժամացոյցը գետինը տնկուած ձող մըն էր երկու նշանագիծերով, որոնք միայն կէսօրն ու իրիկնամուտը ցոյց կուտային:

Մենք վեց լեռնագագաթ անցնելէ եւ տասնութը ժամ քալելէ ետք էր որ նշարեցինք Եալվաչը: Վերջին գագաթէն յետոյ օդը ցրտեց եւ ստիպուեցանք կրկին վերարկուները հագնիլ:

Մեր ոտքերուն տակ գահավէժ մըն էր, որմէ վար նայիլ իսկ կարելի չէր, եւ որուն նմանը միայն Պոլիս ամերիկեան շարժանկարներու մէջ տեսած էինք: Մին պատմեց թէ հռովմայեցի Օգոստոս կայսեր դուստրը հարս երթալու ժամանակ Օգոստոս ամսուն այդ վայրէն անցնելու պահուն իր ձիով միասին փոթորիկի հետեւանքով վար գլորած ու անհետացած է:

Ճամբուն եզերքը քարերու մէջէն դուրս թուած ցորենի հասկեր ծանրութենէն իրենց գլուխներ խոնարհեցուցած էին: Բնութիւնը, բարեբեր հողը հասցուցած էր զանոնք. բայց որո՞ւ համար, երբ ծոյլ ու տգէտ գիւղացիները չէին գիտեր օգտուիլ այդ հրաշքէն եւ թող էին տուեր որ հասկերը գինովի պէս տարուբերին հովէն:

Իրիկնամուտին հասանք Եալվաչի արուարձանը: Գետակի մը եզերքը նստելով խմեցինք սառնարանէն

Նոր ելածի պէս պաղ ու զուլալ ջուրը: Գետակն այնքան ջինջ էր որ կարելի էր յատակի խճաքարերը համրել: Մեր յոգնած ոտքերը մէջը դրինք, լուացուեցանք: «Ժամանակ» օրաթերթի հրատարակիչ Մարտիրոս Գոչին քով նստած քիչ մը հանգստացայ:

Մեր աջ կողմը պալատի մը մուտքի դրան սիւները դեռ կանգուն էին: Հարցուցի թէ սիւներուն վրայի խոշոր քարերը ինչպէ՞ս բարձրացուած են: Մարտիրոս լաւ ուսման տէր էր ու լաւ տեղեակ պատմութեան: Բացատրեց թէ հազարաւոր գերիներ հողէ աստիճաններ շինելով մաս առ մաս բարձրացուցած են հսկայ քարերը: Հին շրջանի ճարտարապետութիւնը զարմանալի թուեցաւ ինծի:

Եալվաչ չէ որ մնացինք, այլ՝ երկու ժամ հեռու դաշտավայրի մը մէջ, վրաններու տակ:

Բանակավայրին մուտքը կազմող երկու վրանները յատկացուած էին սպային եւ տասնապետին: Սպան՝ Մուսթաֆա Պարանի, թուխ, միջահասակ, կախերես, ամէն վայրկեան անարգելու եւ ծաղրելու պատրաստ, կոպիտ եւ հակաքրիտոնեայ արարած մըն էր: Տասնապետ Օսմանի վրանին մէջ կը պահուէին նաեւ քարահանքերու մէջ աշխատելու համար ղրկուած գործիքները:

Առտուները կանուխին իւրաքանչիւր երկու անձ ծանր լծակներէն մին փոխն ի փոխ ուս առնելով կ'երթայինք քարահանք՝ աշխատելու:

Կէսօրուան ճաշի կը հաւաքուէինք սուլիչի ձայնով: Հրամցուածը մեքենայի եւ ո՛չ թէ ձէթի իւղով պատրաստուած ոսպ կ'ըլլար: Գարշելի էր իւղին հոտը: Ոսպերը կը զատէինք եւ հեռանալով

անոր հետ կ'ուտէինք նաեւ մեր ձեռք բերած ապուխտը, պանիրը, ձիթապտուղը: Զոկատը կը բաղկանար ամէն տեսակի մարդերէ: Ամենանշանաւորը Աբրահամն էր. միջահասակ, սեւ աչուցներով, խոպոտ ձայնով խման մը: Սրճագոյն ամենակոշտ կերպասէ պատրաստուած հագուստը կը թափթփէր վրայէն, իսկ տափատը ոտքերէն կախ ինկած՝ գետին-ները կը քսուէր: Շաբաթ օրերը Եալվաչէն վարձած իշուն վրայ բեռցուցած օղիներն ու ուտելիքները կը բերէր ու ծախելով իր ապրուստը կ'ապահովէր:

Մուսթաֆա Պարանը այդ իմանալով, օր մը բոլորս հաւաքեց, Աբրահամը մէջտեղ կանչեց եւ «Ահաւասիկ գերմանական լրտեսութեան հինգերորդ թեւին պատկանող անպիտանը» ըսելով, ոտքի եւ բուռնցքի հարուածներ տեղացուց անոր վրայ, մինչեւ ուժապառիլը: Աբրահամը ապուշ մէկը չէր: Գոց շուկացի էր ան եւ արծաթը ոսկի ջուրի մէջ թաթիւելով իբրեւ ոսկի ծախելը լաւ գիտցող ճարպիկ խարերայ մըն էր, որ նոյնիսկ Եալվաչ գիւղացիներուն ոսկեջրուած արծաթ մէճիտիէները իբրեւ ոսկի կը ծախէր: Հովին ուրկէ փչելը հասկցած ըլլալով եւ գիտնալով որ մատնիչը հաւատափոխ հայ Օսմանն էր, կ'երթայ Պարանին կ'ըսէ թէ Օսմանը թմրեցուցիչ ծխախոտ կը ծախէ եւ իր այդ յանցանքը քօղարկելու համար է որ զինք մատնած է: Յետոյ կ'աւելցնէ թէ ինք առանց օղի խմելու չի կընար ապրիլ: Ինք վնաս չի պատճառեր շուրջիններուն եւ քանի մը փոքր գաւաթ օղի խմելը հանդարատեցուցիչ է: Կընայ օղի բերել նաեւ սպային, որ եթէ գիշերները մէկ երկու գաւաթ խմէ, աւելի լաւ կը քնանայ:

Սպան համոզուելով, կը կարգադրէ որ կանչուի Օսմանը, տասնապետին եկած տուփը բացուի եւ տեսնուի թէ Աբրահամ ճի՞շդ է:

Տուփը կը բերեն, կը բանան, եւ կարծէք ձեռքով դրուածի պէս ծխախոտներուն մէջ կը դտնեն փաթթուած մարիժուանա (Էպրար) թմրեցուցիչները: Անպիտանը լաւ ֆալախա մը (ծեծ) ուտելէ ետք կ'աքսորուի Քրմշէհիր:

Այսպիսով, Աբրահամը օձիքը ազատած, ամէն շաբաթ սպային օղի կը բերէր Եալվաչ երթալով եւ մենք ալ զրկուած չէինք մնար իր բերած ուտելիքները գնելու առիթէն:

Կիրակի օրերը զբաղում չունէինք: Մեր վայրը տափարակ ըլլալուն համար՝ դաշտի վերածեցինք եւ սկսանք ոտնագնդակ խաղալ: Օր մը որոշեցինք Շիշլի-Բերա մրցում ընել: Յաղթական խումբը ոչխար մը պիտի ստանար: Շիշլին Պոլսոյ հայկական, իսկ Բերան ալ յունական նշանաւոր Փութպոլի խումբերն էին: Մեր կազմին մէջ էին Զաւէնը, Մատաթը (Խայեանի խումբէն), Զենոբը: Բերայի խումբին մէջ ալ կային յոյն եւ հրեայ յայտնի խաղողներ: Դիտողները դաշտին եզերքը շարուած՝ կը քաջալերէին իրենց խումբերը: Խաղը կը շարունակուէր փոխադարձ գրոհներով: Օդը տաք էր եւ քրտինքը ջուրի նման կը հոսէր մեր մարմիններէն: Խաղին երկրորդ կէսն էր: Մատաթը գորաւոր հարուածներու տէր էր, իսկ ես նիհարակազմ ըլլալու՝ Արամը շարունակ «Մժե՛ղ (սիվրիսինք), հայտէ՛ վագէ» կը պոռար ինծի: Խաղին վերջաւորութեան մօտ էր: Մատաթը զօրաւոր

Հարուածով գնդակը նետեց դէպի բերող: Բերդապահը կրնայ արդիլել, բայց չի կրնար գնդակը դրկել խորհելով, վազեցի եւ բերդապահին դպնալով ետ դարձած գնդակը թեթեւ հարուածով մը ներս նետեցի: Մըցումը շահած էինք եւ ես Արամին գիրկն էի:

Տղաքը եգիպտացորեն տնկած էին եւ հողը բարեբեր ըլլալուն՝ անոնք շուտով մեր հասակէն աւելի բարձր դարձել էին: Արապ Փիթօն թիթեղով ջուր տաքցուցած էր մեզի համար: Զաւէնին հետ վազելով դացինք եւ եգիպտացորեններուն մէջ ծածկուած լոգցանք:

Այդ պահուն Օսման չաւուշը սուլիչը հնչեցուց՝ դրօշակի արարողութեան սկսելու: Անկարելի էր որ հասնէինք: Սարսափի պատեց մեզ թէ մի գուցէ Մուսթաֆան գլխի կ'իյնայ մեր բացակայութեան եւ այն ատեն վայն է եկեր մեր գլխուն: Բարեբախտաբար ոչ մէկ անդրադարձում մեր բացակայութեան: Ոչխարը Արապ Փիթոյին եւ իր արբանեակներուն տուինք, քանի որ անոնք Պոլիսէն երբեք ուտելիք չէին ստանար: Անոնց ընտանիքները հազիւիրենք իրենց օրապահիկը կրնային ապահովել:

Երբեմն Աբրահամէն հաւ կը գնէինք եւ օճախի վրայ եփելով կ'ուտէինք, որպէսզի տաք ու սննդարար բան մը մտած ըլլար մեր ստամոքսը:

Մէջերնիս ունէինք հաշիշամոլներ, որոնցմէ նշանաւոր էր Գոչոն: Եթէ հաշիշ չգտնէր՝ հանդիպածին հետ կռուելու եւ վիճաբանելու պատճառ կը փնտոէր:

Կիրակի մը, երեկոյեան, երբ մութը կոխելու

վրայ էր, Գոչոն, Արամը եւ ուրիշ մը կոյր քինով
բանակատեղի եկան: Արամը շատ լաւ ընտանիքի
զաւակ էր: Ան իր եղբօր՝ Հայկին հետ Մեծ կղզիի
Ագասիա պանդոկին տէրն էր: Հայկը ամուսնացած
էր. ինք՝ ամուրի: Երկուքն ալ երկարահասակ,
վայելուչ, թարմ նուշի գոյն աչուրներով, դեղին
ոսկեգոյն մազերով, ուսեալ եւ բարեկիրթ երիտա-
սարդներ էին: Արամը շատ սիրելուս, իբրեւ բարե-
կամական պարտականութիւն եղելութիւնը իմացուցի
Հայկին, որպէսզի Արամը այլեւս ընկերութիւն չընէ
Գոշոյին հետ, որ թմրամոլին մէկն էր:

Հայկը պատմեց.

— Արամը աղջիկ մը կը սիրէր. չեղաւ: Սկսաւ
թմրեցուցիչ գործածել եւ ցնցղատապէ բռնուեցաւ:
Ես ու մանաւանդ կինս գիշեր ցորեկ խնամելով
հազիւ փրկեցինք զինք մահէ: Եթէ նորէն շարունակէ
եւ հիւանդանայ, ո՞վ կընայ խնամել զինք եւ ի՞նչ
կրնամ ընել:

Մեր երկուքին աչքերը լեցուած էին:

Օր մը, իրիկուան դէմ, աշխատանքէն վերադար-
ձիս, ճամբան կնոջ մը ախուվախի ձայնը լսեցինք:
Խորհելով որ յարձակումի ենթարկուած կրնայ ըլլալ,
շտապեցինք ձայնին կողմը: Ի՞նչ տեսնենք. երի-
տասարդ գեղեցիկ կին մը դողալով կուլայ, իսկ
մանկիկն ալ խանձարուրով փաթթուած գետինն է
թողուած:

— Ի՞նչ ունիս, քոյր:

— Ա՛խ, ջերմս բռնեց, կ'այրիմ:

Մեր գրանքն ջերմի դէմ գործածուող քինինը
անպակաս էր: Հատ մը տուինք իրեն: Խորհեցայ որ

Եթէ անօթի է, կրնայ աւելի տանջուիլ, ուստի քովի
երշիկս ու հացս իրեն երկարեցի.

— Քոյր, նախ սա երշիկը հացով կեր, վրայէն ալ
դեղը առ, կը լաւանաս:

Աճապարանօք երշիկն ու հացը կերաւ, վրայէն
ալ դեղը կուլ տուաւ.

— Ա՛խ, Աստուած ինչ որ կ'ուզէք տայ ձեզի.
միշտ ձեր հետ ըլլայ:

Հասկցուեցաւ որ անօթի էր: Արտ եկած էր
աշխատելու, բայց ինչպէ՞ս աշխատէր ջերմով: Այդ
անպիտան հիւանդութիւնը լաւ սնունդ ու հանդիսա
կ'ուզէ:

Հազիւ կը պատրաստուէինք հեռանալ, իշու
վրայ նատած կարճահասակ եւ հին հագուստներով
երիտասարդ մը մօտեցաւ եւ «Տէ՛կ» ըսաւ կնոջ: Կինը
պարապ տոպրակը նետեց ուսին, մանկիկը սեղմեց
կուրծքին, եւ միւս ձեռքով ալ սափորն ու տրեխը
առած ինկաւ ամուսնոյն ետին: Ինք բոկոտն կը
քալէր, «աղա» ամուսինն ալ իշուն վրայ կ'ընթանար:
Ապշած մնացինք թէ այդ անմեղ երիտասարդուհին
այդ մարդուն կի՞նն էր, թէ գերին: Գերին իսկ ըլլար՝
մարդ կը ինամէր, իշուն վրայ կը նստեցնէր, եւ ի՞նք
քալելով կը հետեւէր: Երբ Թուրքիոյ մէջ աղջկան
հայրը փեսայէն դրամ (պաշլըխ) առնէ, նման գոր-
ծառնութիւնը կ'աւարտի անով որ աղջիկը կը
ստիպուի ամուսնոյն ամէն ինչին հնազանդիլ մինչեւ
գերեզման: Գիւղացիին աղջիկը իրեն համար դրա-
մագլուխ է. զայն կը ծախս գիւղացի երիտասարդին՝
ինդիր չէ թէ ի՞նչ որակի մարդ ըլլայ ան. կը բաւէ
որ ինք իր ուզած գումարը ստանայ: Հոգը չէ

անգամ եթէ աղջիկը երիտասարդ տարիքին տանջուի
ու մահանայ:

Այս դէպքը կը պատահէր 1941ին: Փեսային
համար կինը առարկայ մըն էր. իցիւ թէ առարկայ
ըլլար: Մարդ արարածը իր առարկային իսկ մաշիլը,
կոտրուիլը, փճանալը չի կամենար: Այս ի՞նչ
վայրագութիւն, անգթութիւն, ծայր աստիճան
տգիտութիւն: Կ'իմանամ թէ մինչեւ օրս ալ գիւղերու
մեծ մասին մէջ նոյն սովորութիւնը կը շարունակուի:

Անգամ մը Օսման տասնապետին սուլիչը թէ՝
զօրաւոր եւ թէ յաջորդաբար հնչեց: Հսաւ թէ
քննիչը կուգայ եւ հրահանգեց որ դաշտի երկայնքին
շարուինք: Սովորական հագուստով, կարծր նայուած-
քով անձ մը կանգնեցաւ Սուսթաֆա Պարանի
կողքին: Ընդհանուր զօրաշարժի գլխաւորներէն
Շէրէֆ Սօլուն էր: «Դուք արգելափակեալներ էք. ա՛լ
Պոլիսը տեսնել անկարելի է: Եթէ ձեր ծոծրակը
տեսնէք, ա՛յն ատեն միայն կրնաք Պոլիսը տեսնել:
Տարին անգամ մը մօտիկ ազգականներէն մին (կին,
քոյր, մայր) կրնայ գայ եւ երեք օրով իր հարա-
գատները տեսնել ու մեկնիլ», ըսաւ:

Կարծես Հիթլէրի կեսթափոններէն մին ըլլար այդ
արարածը: Այդ օր հոն ներկայ գտնուողներէն ոչ ոք
կը մոռնայ այս ճիւաղին անունը: Քովս Մկրտիչ
Սայեանը իր աղջնակին նկարին կը նայէր ու «ա՛լ
չեմ կրնար զինք տեսնել» ըսելով շարունակ արցունք
կը թափէր:

Միջոց մը ուշքի եկայ, ինքզինքս ժողվեցի եւ
ըսի: «Մկըր՝ գուն այդ անպիտան սրիկային խօսքին
մի՛ նայիր: Աստուած մեր հետ է: Դուն պիտի

վերադառնաս եւ աղջկանդ հարսնութեան անգամ
ներկայ պիտի ըլլաս»։ Վիզու փաթթուեցաւ, «Քաջա-
լերուեցայ, ողջ մնաս», ըսաւ ու հանդարտեցաւ։

Երկու օր ետք աշխատանքէ կը վերադառնայինք
լծակները փոխն ի փոխ կրելով։ Օսման տասնապետը
քեռայրիս հրամայեց որ լծակը առնէ։ «Ես դեռ հիմա
ձգեցի, իմ կարգը չէ», ըսաւ քեռայրս։ Օսման պնդեց։
Ես մէջ մտայ. «Հրեայէն 25 դրուշ կաշառք առիր,
կ'ուզես որ քեռայրի՞ն բեռցնես։ Կարելի չէ'»։ «Դուն
ո՞վ ես որ դէմ կուգաս», վրայ բերաւ տասնապետը։

Շէրէֆ Սօլուին խօսքերէն արդէն ջղայնացած
էի. գետնէն քար մը վերցուցի գլխուն իջեցնելու,
բայց ձեռքերս անշարժացան. ընկերներս բռներ էին
զիս։ Դէպքը այդքանով գոցուեցաւ։ Ալ Օսմանին հետ
դժուած՝ չէինք խօսեր։

Մեր վրաններուն դիմացի բլուրը քանդուած
խրճիթ մը կ'երեւէր։ Ընկերներով օր մը հոն ելանք։
Խրճիթին առջեւի չորցած տունկերուն վրայ կլոր,
պզտիկ դդումի նման բաներ կային։ Տղաքը կլոր
գլուխները փորցուցին, ջարդեցին, մէջի փոքր հուն-
տերը հանեցին եւ սկսան ուտել։ Ինծի ալ առա-
ջարկեցին ուտել, ըսելով որ իւղ ունի եւ սննդարար
է։ Ես ամենափոքրն էի տարիիքով։ Կերայ առանց ինչ
ըլլալը գիտնալու։ Կէսօրուան ճաշէն ետք պառկեցայ։
Պահ մը սուլիչին ձայնը առի, գլուխս փորձեցի
բարձրացնել, բայց չկրցայ։ Վերջապէս ոտքի ելայ,
բայց գլուխս ծանրացած էր եւ քնանալ կ'ուզէի։ Երբ
տղոց պատմեցի, «Շոճիի ծառին տակ պառկեցար,
անկէ ծանրութիւն զգացիր», ըսին։

Ցաջորդ օրը դարձեալ կերայ, ուրիշ տեսակ ծառի

մը տակ պառկեցայ՝ ասոր մէջ խաղ մը կայ
խորհելով։ Դարձեալ նոյնը։ Յետոյ հասկցայ թէ այդ
գլուխները գիւղացին հաշիշի հունտի համար հոն
ձգած էր և տղաքը բոլորը հատցուեր էին։ Վայ
գիւղացին գլխուն եկածին։

Աշունը կը մօտենար։ Իրիկուն մը անակնկալ
կերպով հրաման եկաւ յաջորդ օրը Ագչէհիր եւ
հոնկէ ալ իզմիթ մեկնելու։

Արապ Փիթոն ինծի դարձաւ. — Կղեմէ՛ս, ես
հիմակուընէ կը մեկնիմ. հետս կուգա՞ս։

— Դուն դաշոյն ունիս. ես զմելի՛ անդամ չունիմ։
Գիշերանց եթէ գազանի կամ յելուզակի հանդիպինք,
ի՞նչ կրնամ ընել։

Փիթոն դառնացած, բայց հպարտ, դաշոյնը
հանեց պատեանէն, համբուրեց եւ ըսաւ. — Եթէ այս
դաշոյնը ջարդուի, այն ատեն քեզի ալ վտանգ կը
սպառնայ. ապա թէ ոչ դուն հետս ողջ առողջ տեղ
կը հասնիս։

Թէ՛ քաջալերուեցայ եւ թէ ինքզինքս պզտիկ
զգացի իր մօտ։ Ան իրապէս խօսքին տէրն էր եւ իմ
արտայայտութիւնս տեսակ մը անվստահութիւն
արթնցուցեր էր իր մէջ։ Իրարու փաթթուեցանք,
քեռայրիս բացարեցի հարցը, հաւաքուեցանք եւ իր
մէկ ընկերն ալ առնելով ճամբայ ինկանք։

Մեզի հետեւեցան ուրիշներ ալ եւ ի վերջոյ
ամբողջ գունդը պարպուեցաւ։ Մեր նախապէս անցած
ճամբաներէն եւ արահետներէն անցնելով առաւօտ-
եան մօտ առանց վտանգ մը անցուցած ըլլալու
հասանք Ագչէհիր։

Փուռերը բացուեր էին եւ տաք հացին բոյրը

բոներ էր ամէն կողմ: Անօթի, մեր ախորժակները աւելի գրգռուեր էին: Անմիջապէս երկու խոշոր հաց եւ կէս քիլօ հրուշակ գնեցի, բաց սրճարանի մը սեղանին շուրջ չորսով տեղաւորուեցանք: Տաք թէյն ալ եկած էր: Այնքան անօթի էինք որ կարճ ժամանակի մէջ սեղանին վրայ փշրանք անդամ չէր մնացած:

Մեզմէ ետք բանակատեղիէն հեռացած խելացիներու խումբ մը կարճ ճամբայէն երթալով աւելի արագ հասնելու դիտաւորութեամբ տարբեր ճամբայ բոնած եւ կէս ժամ քալելէ ետք յանկարծ աւանակ նստած հինգ դիմակաւոր յելուզակներու հանդիպած էր:

Դարձեալ նոյն տեսակ վակոններով եւ նոյնպիսի տառապանքներով բայց աւելի յուսալից հասանք իզմիթ: Իզմիթ ճախճախուտ, ծովեզերեայ փոքր քաղաք մըն էր: Ամէն օր այդ ճախճախուտները չորցնելու համար հող կը լեցնէինք: Հոն շատ չմնացինք, սակայն: Գանտրա-Ատաբազարի ճամբան բաւական քալելէ ետք, երեկոյ մը տափաստանի մը մէջ (թաւշան թէփէ) վրանները լարեցինք: Կլիման գաղջ էր: Մաքուր օդ շնչելու համար որոշեցի դուրսը, խոտերուն վրայ պառկիլ: Հազիւ գլուխս քարէ բարձին դրած, նշանակուած նոր սպան խորհուրդ տուաւ. «Տղա՛ս, Ե՛լ վրանին մէջ պառկիր. գիշերը սողուն կուգայ. այս շրջանը տեսակաւոր սողուններ կան»: Հետեւեցայ իր խորհուրդին:

Ցաջորդ օրը կանուխէն բաւական քալելէ ետք, գիշերը գիւղ մը հասանք: Ընկերու՝ Մանուկը, իր առաջին զինուրութեան օրերուն այդ գիւղէն

ընակիչի մը հետ ընկերացած է եղեր: Երբ զիրար տեսան՝ փաթթուեցան, համբուրուեցան եւ սիրալիր խօսքեր փոխանակելէ ետք, իր ընկերը Մանուկը տուն հրաւիրեց: Մանուկը առարկեց թէ առանձին չէ, այլ՝ ընկերով:

— Քու ընկերը իմ ալ ընկերն է,— ըսաւ թուրքը եւ զիս ալ հրաւիրեց իրենց տուն: Միասին գացինք:

Գիւղերու մէջ քիչ անդամ կընար գտնուիլ այդքան մաքուր եւ լաւ կահաւորուած տուն: Երբ հիւրասենեակ մտանք, մեր կոնակներուն բարձ գէտեղեցին եւ սէտիրին վրայ հանգիստ բազմեցանք: Պոլսէն հեռանալէս ի վեր այդքան հանգիստ չէի ըրած: Տանտիրոջ երկու մանչ զաւակները եկան մեր ձեռքերը համբուրեցին, յետոյ գետինը կապերտի վրայ ծալապատիկ նստեցան: Յայտնի էր որ ընտանեկան լաւ կրթութիւն ստացած էին: Քանի որ կուշտ էինք, տաք սուրճէն ետք պտուղ կերանք: Սիրալիր զրոյցով եւ զինուորական շրջանի յուշերով գիշերը ուշ ըրինք: Հանըմը մեզի համար պատրաստեր էր զատ սենեակ եւ անկողիններ: Պոլիսը ձգելէս ի վեր մօրս պատրաստած անկողինէն զատ ուրիշ մը չէի տեսած մինչ այդ: Բուրդէ անկողինն ու վերմակը օճառ կը բուրդին: Այնքան հողի վրայ խոտէ անկողինի վրայ քնանալու վարժուած էի որ նախ խորթիս եկաւ, բայց յետոյ լաւ քնացայ ու աշխոյժ արթնցայ: Տանտէրը կանուխէն կովերէն ու գոմէշներէն կաթ կթեր, նախաճաշը պատրաստեր էր: Պոլսոյ մէջ դրամով անդամ այդքան հարազատ կաթ կարելի չէր ճարել: Կաթնավաճառները դրամ շահելու համար ջուր կը խառնէին կաթին եւ ո՛վ որո՛ւ.

Քաղաքապետական պաշտօնեաները ո՞վ կը քննէին:
Կաթը գաւաթին մէջ մատի հաստութեամբ սեր
կապած էր: Ախորժակով խմեցինք կաթը, սերը
հացին վրայ քսելով եւ վրան ալ մեղը աւելցնելով
թագաւորական նախաճաշ մը ըրինք: Խորին չոր-
հակալութիւն յայտնելէ եւ փաթթուելներէ ու ձեռք
սեղմելներէ ետք բաժնուեցանք մեր հիւրընկալէն:

Երկար ճամբայ քալելու ստիպուած ըլլալով, մեր
ջրամաններուն մէջ լիմոնի աղ դրած էինք, որպէսզի
շուտ չծարաւնանք: Ճամբանները աղբիւր դժուար էր
դտնել: Իրիկուան դէմ Գանտրան երեւաց: Զրաման-
ներու ջուրը շատոնց հատած էր եւ մեր շրթունքները
ծարաւէն ճաթուտիլ սկսած էին: Ուրախացանք որ
Գանտրայէն ջուր պիտի կարենանք ճարել: Բայց
եկուր տես որ գիւղաքաղաք չմտցուցին մեզ: Քաղա-
քապետը ժողովուրդին ըսած էր թէ եկողները (մէ՛նք)
անհաւատներ (կեավուր) ենք եւ տգէտ գիւղացիներն
ալ անոր խորհուրդին ենթարկուելով չէին ուզած որ
Գանտրա մտնենք: Գիւղացիները հաւաքուած ապ-
շհար մեզի կը նայէին, կարծելով թէ սովորական
մարդէն տարբեր արարածներ կրնանք ըլլալ...:
Ստիպուած հողը փորելով եւ ցեխու ջուր խմելով
ժամանակի մը համար մեր ծարաւը յագեցուցինք:

Շարունակելով ճամբան, Միւէզինլէր գիւղը
իջեւաննեցանք: Բախտաւորուեցանք ջրաւազանով մը,
որուն եզերքը հաւաքուելով բոլորս յագեցուցինք
մեր ծարաւը եւ ջրամանները լեցնելով հանդարտելէ
ետք, վրանները լարեցինք ու տեղաւորուեցանք:

Ցաղորդ առաւօտ, երես լուալէ ետք, երբ
ջրամանս դարձեալ լեցնելով գացի, ապշանքով տեսայ

թէ գիւղացի կին մը խմելիք ջուրի համար գործածած մեր աւագանին մէջ ճերմակեղէն կը լուայ: Անմիջապէս սպային գանգատ ներկայացուցի եւ ան տասնապետը պահակ կարգելով արգիլեց հոն լուացք ընելը. գիւղացիները արտօնուած էին այնուհետեւ միայն խմելու համար ջուր լեցնել աւազանէն: Անոնք չէին գիտեր թէ լուացքի հետեւանքով անձի մը մանրէները կրնան փոխանցուիլ ուրիշի մը... Գիւղացիներուն նման տգէտ էին նաեւ գիւղին պատասխանատու պաշտօնեաները, որոնք ի վիճակի չէին խորհուրդ տալու գիւղացիներուն եւ մաքուր պահելու աւագանը:

Հրահանգ ստացանք իզմիթ-Պոլիս ճամբուն 25րդ քիոմեթրի վայրը երթալու գիշերով: Բեռնակառք մը տուին: Քեռայրս, Օսման չաւուշն ու ես ձիթապտուղ ու հաց առնելով ճամբայ ինկանք: Շարժավարը մեզ հասցուց վայրը: Վրանը վար առինք: Անձրեւը, անընդհատ կրկնուող կայծակները եւ հովը դժուարացուցին վրանը լարելը. երկար չարչարուելէ ետք, վերջապէս լարեցինք եւ ուժասպառ մտանք մէջը: Ուշ էր եւ անօթեցած էինք: Պոլսէն եկած ապուխտը, երշիկը, անուշները, պանիրն ու ձիթապտուղը գետինը շինծու սեղանի մը վրայ շարեցինք: Ռամազանի շրջանն էր. մահմետականները «Սաւուր»ի կ'ելլէին կը ճաշէին: Քեռայրս անոնց օրէնքներուն լաւ ծանօթ էր, որովհետեւ իր հօրը ջարդէն ետք ուրիշ որբ տղոց նման ի'նքն ալ յանձնուած էր հօճայի մը, որպէսզի մահմետականացուի:

— Կղեմէս, այսօր անոնց նուիրական օրերէն է, Օսմանը ձիթապտուղէն զատ բան չունի. ինք

անիրաւութիւն ըրաւ, բայց մենք չընենք, — ըստ
քեռայրա:

Իրաւունք ունէր: Եթէ կոշտ վարուէինք, մենք
ալ յանցանք գործած պիտի ըլլային: Երբ մէկը
մեղադրենք յանցանքով մը եւ յետոյ գործենք նոյն
յանցանքը՝ աւելի՝ մեղաւոր կ'ըլլանք:

Պատրաստ սեղանին շուրջ լոռութիւն էր:
Լոռութիւնը խզելով, «Օսման չաւուշ, հրամմէ!», ըսի:

Այս ըսեկլուս, ան սկսաւ կշտամբուած երախայի
նման հեծկլտալ. «Ներեցէ՛ք ինծի. ուրիշներու խօս-
քերուն հաւատալով ձեր մեղքը մտայ. ձեր ձեռքերը
պիտի համբուրեմ: Մեզի այնպէս համոզած էին որ
դուք Պոլիս պատրաստութիւն կը տեսնէիք որ
գերմանացիներուն ոտքերուն առջեւ գորգեր փուէք,
որ դուք մեր թշնամին էք, մէյ մէկ կեավոր էք, որ
ժամանակը երբ գայ բոլոր կեավուրներդ մէկ հրա-
մանով պիտի ջարդենք»: Կ'ամէր ու կը շարունակէր
լացը:

Յետոյ մեր ձեռքերը բռնեց տարաւ իր
շրթունքներուն, որպէսզի համբուրէ: Զթողուցինք եւ
փաթթուելով համբուրուեցանք: Հաշտուած էինք:

Հոս միջանկեալ պէտք է ըսեմ թէ կառավա-
րական վերին խաւերը անհիմն ամբաստանու-
թիւններով կը թունաւորէին ժողովուրդին միտքը
թուրքիոյ մէջ ապրող փոքրամասնութիւններուն եւ
մանաւանդ հայոցս դէմ, որպէսզի առիթը ներկա-
յանալուն՝ ջարդել տան:

Գանտրա-Աղուա ճամբուն շինութեան վրայ
կ'աշխատէինք: Աշունը կը մօտենար եւ անձրեւ ու
փոթորիկ մեր շինածը կը քանդէին, կ'աւերէին:

Զմրան, մեր չորս կողմը յիսուն սանթիմեթր ձիւնով եւ վրաններու մէջ փակուած՝ աշխատիլն անհնար էր:

Յանկարծ հրահանգ եկաւ իզմիթ երթալու: Վրանները անմիջապէս քակեցինք եւ կառքերը բեռցուցինք: Մեր ուրախութեան չափ ու սահման չկար: Ա՛լ զզուած էինք վրաններու մէջ բանտարկուած մնալէ: Արդէն քանօթինին մէջ բան չէր մնացած. նոյնիսկ ծխախոսը, որ մեր միակ միսիթարութիւնն էր, հատած էր:

Երբ իմ քարէ բարձին կից մը տուի ու ան տեղէն շարժեցաւ, զարմանքով նշմարեցի հոն հինգ թէ վեց օձի հաւկիթներ: Այդչափ ժամանակ օձի հետ պառկած եմ եղեր՝ առանց որեւէ խշրտուք կամ ֆշոց լսելու: Ինչպէս եղեր էր որ օձը չէր խայթած զիս: Լսած եմ թէ օձը եթէ հանգիստ ձգուի, չի' խայթեր: Ուրեմն թուրք կառավարութիւնն ու թուրանականները օձէն ալ վատ են, որ հայ ժողովուրդը՝ հակառակ իր հաւատարմութեան ու երկրին բարգաւաճման ուղղութեամբ տարած աշխատանքին՝ ջարդած փշրած էին:

Մեր ճամբան երկար էր ու զառիվեր: Զիերը դժուարութեամբ կը քաշէին ծանր բեռները: Արիւն քրտինք մտած կառքերը հրելով հազիւ բարձունքը հասցուցած էինք, երբ ետ դառնալու նոր հրահանգ մը եկաւ: Լալագին վիճակի մը մատնուեր էինք: Մանաւանդ ես մտահոգ էի օձին բոյնը քանդած ըլլալուս համար: Եթէ նոյն տեղը ստիպուէի պառկիլ, արդեօք օձը այս անգամ պիտի չխայթէր զիս: Յանկարծ կարօն պոռաց. «Մի՛ կենաք. ճամբանիդ

Քալեցէք: Տասնապետը հրամանագիրը սխալ հասկցած է»: Տիւրութեան արցունքները ուրախութեան վերածուեցան:

Օդը՝ սաստիկ ցուրտ. ճամբաները՝ ձիւնոտ ու ցեխոտ. քալելը՝ դժուար: Մեր ծունկերը կը կթոտէին, կզակները ցուրտէն կը կափկափէին, մօտակայ լեռներէն գայլերու ոռնոցը սոսկում կը սփոէր:

Ցողնած էինք. բեռնակառքը կանգնեցուցինք եւ վրան բարձրացանք հանգստանալու: Միջոց մը ետք անուշ քուն մը պատեց զիս: Արունքս մատներովս ճզմեցի, բայց բան չէի զգար եւ կը սառէի: Շարժավարին կռնակի պատուհանը սկսայ թակել: Բաւական ժամանակ ետք կեցուց բեռնակառքը: Զիս դժուարաւ իջեցուցին վար. ոտքերուս վրայ չէի կըրնար կենալ: Թեւերս մտան եւ զիս քաշկրտելով սկսան տանիլ մինչեւ որ կամաց կամաց սկսայ առանձինս քալել: Սառելու վտանգը անցուցեր էի: Վերջապէս հասանք իզմիթ:

Շուկայէն հրուշակով հաց գնեցի: Մարգական դաշտին տախտակաշէն չէնքին մէջ տրամադրուած վայրը տեղաւորուելէ ետք, թաց գուլպաներս փոխեցի, հացով հրուշակը ախորժակով կերայ եւ գլուխս տոպրակիս դնելով քուն մտայ: Պահածոյի տուփերու մէջ շարուած ձուկերու նման քով քովի շարուած կը պառկէինք մարգասրահին տախտակամածին վրայ:

Դաշտին մէկ անկիւնը վրան մը պարենաւորումի, ուրիշ մըն ալ խոհանոցի յատկացուած էր: Պարենաւորումինը յանձնուած էր հայ զինուորականի մը, իսկ խոհանոցայինը՝ յոյնի մը: Ամէն

առաւօտ ձիթապտուղով հաց կը ստանայինք, իսկ կէսօրները եւ իրիկունները՝ միսով լուբիա կամ ոսպ, երբեմն ալ ձաւարէ փիլաւ: Միջոց մը արտօնութիւն տրուեցաւ որ փափաքողներ երթան իրենց ընտանիքները տեսնելու: Պարենաւորումի պատասխանատու զինուորը առիթէն օգտուելով, տասնհինգ օրուան համար տուն մեկնեցաւ իր պաշտօնը ինծի յանձնելով:

Զմրան ամենասաստիկ ժամանակը հասած էր: Երբ ճամբաներ փակուէին, զինուորները կը տարուէին զանոնք բանալու: Մեր սպան շատ ազնիւ ու բարի էր: Նիհարակազմ ըլլալուս՝ զիս չէր դրկեր: «Դուն մի երթար, կը հիւանդանաս», կ'ըսէր ու տաք վրանին մէջ կը մնայի: Ցուրտէն անօթի թռչունները խումբ խումբ դաշտ կ'իջնէին ուտելիք որոնելու: Զաւար կը ցանէի մաղի տակ, եւ երբ թռչունները գային կերը ուտելու, մաղով կ'որսայի զանոնք ու կը գլխատէի: Այսպիսով օրական 30-40 թռչուն կ'որսայի: Ճաշարանապետը կը մաքրէր զանոնք, կարագով կը տապէէր ու կը պատրաստէր իրիկուայ խնճոյքին համար, որ տեղի կ'ունենար օղիով եւ աղանդերով: Տասնապետն ալ կը կանչէի վրան եւ տախտակէ սնտուկներու վրայ սեղան կը շտկէինք, ուտելիքները կը խժուէինք, օղին ալ կուլ կուտայինք եւ այսպէս քէյֆ կ'ընէինք, երկար ժամանակ տառապելէ ետք՝ վախնալով որ նման առիթ անդամ մըն ալ չի ներկայանար:

Տասնհինգ օր անցուցինք այսպէս, լաւ սնուելով ու բաւական կազդուրուելով:

Երբ պարենաւորումի պատասխանատու հայը

վերադարձաւ, ինծի արտօնութիւն տրուեցաւ Պոլիս
Եղթալու:

Պայուսակս կռնակս առած հազիւ շոգեկառքին
կը մօտենայի, ընկերներէս մին վերադարձաւ, ըսելով.
«Ծովային ուժերու հրամանատարութիւնը մեզի
տրուած հրամանագիրը չի ճանչնար»: Որոշեցի քանի
մը կայարան քալել եւ ուրիշ տեղէ շոգեկառքը
առնել:

Լեռներու ստորոտը ճամբաները անկանոն էին,
ձիւնածածկ: Հստ բախտի կը քալէի, երբեմն մինչեւ
ծունկ փոսերու մէջ խրելով: Շուրջս ո՛չ մարդ, ո՛չ
տունկ: Լեռներէն գայլի ոռնոց կը լսէի: Վախնալիք
բան էր առանց զէնքի, դաշոյնի, կամ դիմադրու-
թեան որեւէ միջոցի: Երեք ժամ քալելէ ետք, հասայ
Եարըմճա կայարանը: Փոքր ճաշարան մը կար-
յոգնած, անօթի, ծարաւ՝ աթոռ մը գտայ եւ
հաւկիթով ու սոխով խառն քաշուած միս (խըյմալը
եօումուրթա) ապսպրեցի: Հապճեպով կերայ զայն,
բայց չկշտացայ: Ապսպրեցի երկրորդ մը: Հազիւ
կէսին էի հասեր, շոգեկառքին սուլոցը լսուեցաւ:
Դրամը վճարեցի, մի քանի դգալ բերանս լեցուցի ու
վազելով կառք մտայ: Ետեւէս ուրիշներ ալ սպրդե-
ցան: Զինուորական պահակները դրան առջեւ
տնկուեցան «ինգիպաթ» պոռալով: Բայց այնքան
խճողուած էր կառքը, որ դուռը հազիւ կը գոցուէր
եւ իրենք ի վիճակի չէին ներս մտնելով խուզար-
կութիւն կատարելու: Սաստիկ վախէն սիրոս կը
տրոփէր՝ խորհելով որ կրնան զիս վար առնել: Բայց
բախտս ժպտաց եւ վտանգը անցուցի: Կառքերը
շարժեցան: Ոտքի վրայ, դոց աչքերով, կէս քուն-կէս

արթուն կաթնավաճառի ձիու պէս երերալով, հասանք Հայտար Փաշայի կայարանը: Շոգենաւը պատրաստ էր մեկնելու: Տոմս գնեցի ու վարի յարկը իջայ: Բարեբախտաբար նստելու տեղ մը դտայ ու փռուեցայ հոդ:

Գարագէօյէն հանրակառք առի, Թափսիմէն ցատկուտելով եւ ուրախութենէս յոգնութիւնս մոռնալով տուն հասայ: Սօֆի հօրաքրոջս եւ մօրս ուրախութեան չափ չկար, որովհետեւ մեկնած ատենս վերադառնալուս յոյսը շատ տկար էր: Երկուքը մէկ վիզս փաթթուեցան, երկու թեւերս անոնց ուսին նետած, երեսներէս ուրախութեան արցունքներ կը հոսէին:

Շարունակ իրարու երես կը նայէինք՝ զարմանալով թէ ինչպէ՞ս իրարու միացանք:

Իրիկունը կարապետ եղբայրս, Ասատուր քեռայրս, Սիման եւ իր դուստր Մարին եկան եւ խնճոյքի սեղանը ամբողջացաւ: Մէկ կողմէն օղին կը ճնկէի ու կ'ուտէի, միւս կողմէ փոխադարձաբար յիշատակներ կը պատմէինք: Ուշ ատեն իմ սիրելի, գետինը բռուած տաք անկողինը մտայ եւ առաւտուն կազդուրուած արթնցայ:

Առաջին գործս եղաւ Տկն. Թէրգեանին այցելել երախտագիտական պարտականութիւնս կատարելու: Կեղրոնական վարժարան ընդունմանս ժամանակ ի՞նք խնամակալ կանգնած էր ինծի: Զին դրացնութեան յիշատակները վերանորոգեցինք մէկ կողմէ տաք սուրճը խմելով եւ միւս կողմէ շաղակրատելով: Ես ձեռքը համբուրեցի, ան ալ՝ երեսներս: Ես զինք մօր մը պէս կը սիրէի ու կը յարգէի, ան ալ զաւկի մը

պէս կը վերաբերէր հետո. բարի էր ամէն տեսակէտով:

Երբ մնաք բարովէ ետք դուրս ելայ, հազիւքանի մը քայլ նետած՝ սոսկալի գլխացաւէ մը բռնուեցայ: Տուն համնելուս, «Հալա՛, խնդրեմ, անկողինս փոէ որ պառկիմ» ըսի:

— Ի՞նչ ունիս, տղա՛յ:

— Սոսկալի գլխացաւէ կը տառապիմ:

— Քեզի աչք դպեր է. կապար (խուրշին) մը թափեմ՝ կ'անցնի:


Նախ խնդալ ուգեցի. այդ տեսակ բաներու չէի հաւատար: Բայց սիրտը չկոտրելու եւ իր հաւատքը չխորտակելու համար յօժարեցայ:

Խոչոր ամանի մը մէջ ածուխէ պատրաստած կրակը դրաւ եռոտանիի վրայ, կրակի վրայ հալեցուած կապարը գլխուս վրայ բռնուած ջրամանին մէջ սկսաւ մաս առ մաս թափել: Կապարը պաղ ջուրին մէջ իյնալով «Ճող, ճող» աղմկալից ձայներ կը հանէր: Հալան «Քեզի գէշ աչք է դպեր» ըսելով մէկ կողմէ ալ իր անհասկնալի մասնաւոր աղօթքը կը մրժմրժար: Զուրէն ալ քիչ մը խմցուց եւ արարողութիւնը վերջացաւ:

Անընդհատ կը յօրանջէի: Բերանս բացուելով-դոցուելով կարծես պիտի պատռուէր: Զարմանալի եւ անհաւատալի բան. գլխուս ցաւը անցաւ եւ ես ինքզինքս գտայ:

Հիմա ինչպէ՞ս չհաւատաս, կը մտածէի ես ինծի: Հասայ այն եզրակացութեան թէ մարդ պէտք է բանի մը հաւատայ:

Եթէ բանի մը ձեռնարկել խորհիս, նախ պէտք է



Ասատոր քեռայրս ու նև 1941ին, Եօզկապ:

Հաւատաս թէ պիտի յաջողիս: Եթէ կասկածով սկսիս՝ գործը չի յաջողիր:

Միթէ այսօրուան ծաղկած Մայր Հայրենիքը անձնազոհ քաջերու զօրաւոր հաւատքով չէ⁹ հիմնուած: Անոնք հաւատացած էին թէ առանց զէնքի, առանց զոհողութեան կարելի չէ պետականութեան տիրանալ: Այդ պատճառով Սարդարապատի մէջ հաւատքով կուուած, յաղթանակած էին բռնակալներուն, հակառակ ուժերու եւ զէնքերու անհաւասարութեան:

Այսօր ալ նոյն ձեւի անիրաւութեան մէջ կը գտնուինք: Նախ պէտք է հաւատանք մեր դատին իրաւացիութեան եւ՝ ամենակարեւորը՝ պէտք է մէկդի ձգել կուսակցականութիւնը եւ իրարու ո՛չ միայն միանալ, այլեւ ձուլուիլ զուտ ոսկիի պէս, որպէսզի արդիւնք ձեռք բերենք: Եթէ ոսկիին մէջ երկաթ կամ ուրիշ չծուլուղ, չմիացող տարր գտնուի, անկէ յառաջ եկած մետաղէն արդիւնք կարելի չէ սպասել:

Մէկ խօսքով, մէկ մարմին, մէկ գլուխ պէտք է ըլլալ: Մայր Հայրենիքն ու Սփիւրքը պէտք է ամուր կապուին իրարու եւ պէտք է զարկ տալ մշակոյթին: Երբ մեր մեծահարուստները եկեղեցի մը կը շինեն Սփիւրքի մէջ, քովն ալ պէտք է դպրոց մը շինեն: Որքան եկեղեցին կարեւոր է իրենց համոզումով, նոյնքան դպրոցը կարեւոր է իմ համոզումով: Պէտք է զարկ տալ ուսուցիչներու պատրաստութեան, որովհետեւ ուսուցիչը պիտի ըլլայ գալիք սերունդներուն ուղի ցոյց տուղ ջահը:

Այսօր Մայր Հայրենիքի բնակչութեան չափ հայութիւն կ'ապրի Ամերիկա եւ Սփիւրքի տարած-

քին: Խորին չնորհակալութիւն եւ երախտագիտութիւն կը յայտնեմ այն երկիրներուն, որոնք ընդունած են հայերը եւ օգնած մեզի:

Անհրաժեշտ է որ հայերս մեր ապրած երկիրներու օրէնքներուն լիուլի հնազանդինք, աշխատինք անոնց վերելքին համար. բայց երբեք չմոռնանք մեր նույլրական աւանդութիւնները եւ ի մասնաւորի մեր մշակոյթը:

Մեզ մինչեւ այսօր պահպանողը եղած են եկեղեցին ու մշակոյթը: Շատեր կը պնդեն թէ եկեղեցին է: Ես յամառօրէն կը պնդեմ թէ առաջին դերը մշակոյթին կը պատկանի. եկեղեցին անկէ ետք կուգայ: Իբրեւ օրինակ վերցնենք սուրբանիները: Անոնք շատ տեղեր ունին եկեղեցիներ, սակայն մշակոյթի ոչ մէկ կեդրոն ունին: Չունի՞ն դպրոցներ, մշակոյթի կեդրոններ, շաբաթաթերթեր, ամսաթերթեր, եւայլն: Անոնց անունները իրենց ապրած երկիրներու անուններն են արդէն: Թուրքիա բնակած եւ Մարտինէն Պոլիս, ապա Ամերիկա, Ֆրանսա, Գերմանիա, Շոտէտ գաղթած սուրբանիներու իննուն տոկոսը կը կրէ թրքական անուն.— Շէֆիք, Շիւքրիւ, Սէլիմ, Սէմրա, եւայլն: Հակառակ իրենց մայրենի լեզուն ունենալուն, կը խօսին արաբերէն, թրքերէն կամ այլ լեզուներ եւ հետզհետէ կը մղուին կորստեան:

Այսօր Ամերիկայի զանազան քաղաքներու մէջ բաւականաչափ եկեղեցիներ ունինք, բայց ամէնօրեայ դպրոցները քիչ են, իսկ շաբաթօրեայ դպրոցներու ուսուցիչներն ալ հայերէնը ուսուցանելու որա՛կը չունին: Նոյնիսկ հայոց պատմութիւնը

կ'ուսուցանեն անգլիերէնով, քանի որ ուսուցիչը զուրկ է հայերէնի խմացութենէն։ Ասոր առաջքը առնելու համար, նախ պէտք է հայերէնի ուսուցիչ հասցնել։ Իբրեւ սկիզբ, կարելի է Միջին Արեւելքէն դաղթած եւ հայերէն գիտցող անձեր հրաւիրել շարաթօրեայ դասաւանդութիւններու համար։ Զեմ կարծեր որ ուեէ հայ մերժ։

Օր մը եկեղեցւոյ բակին մէջ տեսայ ազգականներէս մին, որ կը մեկնէր։ Հարց տուի թէ եկեղեցին տակաւին արարողութիւն կ'ըլլայ, ինչո՞ւ ինք կը մեկնի։

— Մանչս բերած եմ անգլիերէնով Աւետարան կարդալ սորվելու,— պատասխանեց։

Զարմացայ մնացի։

— Ինչո՞ւ հայերէնի տեղ անգլերէն։

— Հայերէն սորվեցնող կա՞յ, — յարեց։

Միթէ չենք կրնար մայրենի լեզուով «Թագուհի թարգմանութեանց» հայերէն Աստուածաշունչը կարդալ սորվեցնել մեր նոր սերունդին։ Անցեալին մենք, գաղթականներս, Անատօլուի ջարդէն վերապրող եւ Պոլիս անցնողներս, կը յիշենք թէ եկեղեցիին քով դպրոց ալ ունէինք, եւ մենք թէ՝ կ'ուսանէինք ու թէ՝ տիրացու կը դառնայինք, կը սորվէինք Աւետարան կարդալ եկեղեցւոյ քահանային չնորհիւ։

Այսօր եկեղեցիներու մէջ մեծաւ մասամբ հաղորդութիւնը անգլիերէնով կը կատարեն։ Վերջերս բողոքներու հետեւանքով կարգ մը տեղեր սկսան հայերէնով եւ անգլիերէնով կատարել։ Քարոզներն ալ երկյեզու եղան բողոքներու չնորհիւ։ Ո՛ւր որ ալ ըլլանք, պէտք է մեր լեզուով խօսինք իրարու հետ։

Բայց շարունակեմ պատմութիւնս:

Արտօնութիւնս շուտով լրացած էր եւ ես
վերադարձած էի մեր կեղծ զօրանոցը, որ աւելի շատ
գերիներու ճամբար մըն էր:

Գարնան մեզի նոր գնդապետ նշանակեցին: Այս
անգամ Գանտրա-Աղուա ճանապարհաշխնութեան
համար լեռ բարձրացանք եւ հոն վրանները լարե-
ցինք: Զափով գործ կուտային ամէն գունդի՝
ժամկէտին լրացնելու պայմանով: Ստիպուած էինք
ծառեր տապալել եւ արմատախիլ ընել:

Մեր գունդի տղաքը դժուարութիւնը աչքի
առնելով, ծառ մը արմատախիլ ընելու փոխարէն՝
հողով ծածկած էին պարզապէս: Մի քանի օր ետք
գնդապետ խենթ ձէվտէթը հոնկէ անցնելուն՝ աչքին
կը զարնէ: Աղմուկ մըն էր որ փրժաւ: Վազեցինք
դուրս: Գունդը շարքի կանգնած էր եւ յանցաւորը
կը փնտուուէր: Բայց ոչ ոք յանցանքը կ'ընդունէր:
Գնդապետը բոլորն ալ ապտակելով, ոտքի հարուած-
ներ տալով հրահանգեց որ ծառը անպայման
արմատախիլ ըլլայ:

Ցոյն սափրիչ մը հող կրելու ձեռնակառքը
ճամբան մոռցեր էր եւ այդ միջոցին խենթ ձէվտէթը
ինքնաշարժով անցած ատեն կառքը տեսած էր:
«Դուն ինձի համար մահափորձ պատրաստած ես.
ուզած ես որ ինքնաշարժս ձեռնակառքին զարնուե-
լով անդունդը գլորիմ», ըսելով բռունցի հարուած-
ներ տեղացուց խեղճին վրայ, մինչեւ որ նիհարա-
կազմ եւ վատառողջ յոյնը գետին փուռեցաւ:

Օդը սաստիկ տաք էր: Շապիկով անհնար էր
աշխատիլ: Մէջքէս վեր մերկացայ եւ սկսայ

յամառօրէն հողը փորել: Արեւէն շոքոլայի գոյն դարձած էր մորթս: Կոնակիս ձեռք մը դպաւ. դարձայ ետ: «Տղա՛ս, շապիկդ հագիր, քրտինքէդ կը պաղիս եւ հիւանդ կ'ըլլաս: Հոս մէկը չունիս որ քեզի հոգ տանի»: Խենթ ձէվտէթն էր ըսողը. լաւ ժամանակին հանդիպեր էի:

Օր մը ամբողջ գունդը դաշտին մէջտեղ հաւաքեց եւ ըսաւ.— Ով որ հագուստ, տափաստ, վերարկու կամ վրայէն հագուելու ուրիշ բան ունի, թո՞ղ յանձնէ, ապա թէ ոչ կը ձերբակալեմ եւ ածելիով կտոր կտոր կ'ընեմ:

Ես երկու տափաստ ունէի խոտէ անկողինիս մէջ պահուած. չտուի: Եթէ փնտոէ եւ գտնէ, թերեւս ալ խոնաւութենէն փտած կ'ըլլան խոտին մէջ ըսելով կ'արդարանամ, կամ ալ, եթէ լաւ վիճակի մէջ գտնէ, կրնամ ըսել որ հողին խոնաւութեան դէմ մարմինս պաշտպանելու համար հոն դրած եմ: Իրականութեան մէջ զանոնք պահած էի մահու վտանգի (աքսոր կամ ջարդ) պարագային վրաս անցնելու եւ փախուստ տալու դիտաւորութեամբ:

Յուլիս ամսուն մէջ էինք: Խենթը փոխարինուած էր ուրիշ սպայով մը, որ թոյլ էր եւ մեր աշխատանքն ալ սկսած էր մեղմանալ:

Ցանկարծ ուրախ լուր մը թնդաց.— զինուորական արձակումի (թէզքէրէ) հրահանդ եկած էր: Առանց ժամանակ կորսնցնելու Գանտրա գացի, նախու ոտքիս հողաթափ մը գնեցի, յետոյ պարզ գլխարկ (քասքէթ) մը առի արեւէն պաշտպանուելու համար: Զինուորական հագուստս, որ աւելի աղբահաւաքի հագուստի էր նման, եւ կօշիկներս տոպրակի մը մէջ

տեղաւորելէ ետք, նամակատուն գացի եւ տոպրակը Պոլսոյ Հարպիյէի զինուորական մասնաճիւղի հասցէին դրկեցի, որպէսզի մէյ մըն ալ գործ չունենամ անպիտաններուն հետ:

Օսման տասնակետին հետ ողջագուրմանս ընթացքին իրեն արծաթ մէկ ոսկինոց մը տուի ի յիշատակ: Ծառէն հաստ ճիւղ մը կտրեցի, մօրս տուած լաթին մէջ ուտելիքներս փաթթելով կապեցի ու շինած գաւազանիս ծայրը անցնելով ուսիս զարկի եւ գիշերանց ինկայ ճամբայ: 80 քմ. ճամբան անընդհատ քալելով պէտք էր երթայի: Ճամբան շատ անկանոն էր եւ խիճերով լեցուն: Հողաթափին կաշին բարակ ըլլալուն, խիճերը ոտքերս կը ցաւցնէին, բայց հոգս չէր. ես արագ արագ կը քալէի՝ առաւտօտուն իզմիթ հասնելու համար:

Արեւը ծագած էր արդէն եւ ծառերու ճիւղերուն մէջէն կը շողար: Թուչունները կը ճոռողէին:

Իզմիթ փողոցները տակաւին ամայի էին եւ խանութները նոր մէկիկ մէկիկ կը բացուէին: Գիւղացիներ բերքերը էշերու եւ ձիերու վրայ բեռցուցած պազար կը տանէին ծախելու: Փուռէ մը հաց, նպարավաճառէ մըն ալ հրուշակ գնեցի եւ նախապէս իմ բնակած իզմիթի մարզագաշտին նատարաններէն միոյն վրայ երկնցայ ու նախաճաշս աւարտեցի:

Սպան բոլորիս ինքնութեան թուղթերուն (նու-ֆուս թէզքէրէսի) վրայ զինուորական պաշտօնը կատարած ըլլալու փաստակնիքները տպած էր եւ բեռնակառքով բերաւ բաժնելու:

Ինքնութեան թուղթս առնելուս պէս շոգեկառք



Զախիճն աջ, ուղիքի՝ ես, եղբայրս եւ Մարիճն: Նստած՝
մայրս, հօրաքոյրս, Սիմա քոյրս եւ Ասատոր քեռայրս:

Վազեցի: Սպան թէեւ կը պոռար որ ամսականն ալ
առնեմ, բայց որո՞ւ հոգ ճղճիմ ամսականը. ժամ
առաջ տուն հասնիլն էր կարեւոր:

Մատաթին եւ ուրիշ ընկերոջ մը հետ չոգեկառք
մտայ: Պահած տափատներէս մին Մատաթին տուեր
էի: Իր սրունքները երկար եւ հաստ ըլլալուն՝
տափատին կարը տեղ-տեղ քակուած էր արդէն, բայց
կը բաւէր զինք Պոլիս հասցնելու: Իր վիճակին վրայ
շարունակ կը ծիծաղէր, բայց ուրախ էր:

Օղիի շիշը բացուած էր. ճերմակ պանիրը եւ
հացը թուղթի մը վրայ դրինք եւ սկսանք մէկ կողմէ

օղին ճնկել եւ միւս կողմէ ուտել ու երգել: Իրիկուան
դէմ թէնտիկ հասեր էինք:

Կղզիներուն լոյսերը կը շողչողային ծովուն
վրայ եւ կը ծփային: Կը ծփար նաեւ իմ սիրալ: Մութ
աշխարհէն վերջապէս լոյս աշխարհ եկեր էինք:
Լուրը տարածուած ըլլալու էր ամէն կողմ եւ կը
խորհէի թէ ամբողջ Պոլիսը սեղան պատրաստած մեզ
կը սպասէր:

Հայտար Փաշա կայարանը բազմութեամբ լեցուն
էր: Շատեր իրենց հարազատները դիմաւորելու եկած
էին: Իմ ծերունի սուրբ հօրաքոյրն ու մայրը չէին
կրնար գալ:

Շոգենաւ նստիլս ու տուն ինչպէս հասնիլս չեմ
յիշեր: Միայն կը յիշեմ որ բոլորին հետ կը
դրկընդիմառնուէի եւ երազէ արթնցած երախայի
նման չորս կողմս դիտելով կ'ուրախանայի:

Հօրաքոյծ եւ մօրս ուրախութեան սահման
չկար. անընդհատ երեսս կը նայէին՝ չհաւատալով
ներկայութեանս: Հաւանաբար այդ պահուն կը յիշէ-
ին ջարդի օրերը, երբ իրենց հարազատները
տարուած եւ անդամ մըն ալ չէին վերադարձած:

Բոլորը հարցումներ կ'ուղղէին ինծի, բայց ես
շուարուն վիճակ մը ունէի, կարծէք դեռ երազի մէջ
ըլլայի:

Այդ օրը 27 Յուլիս 1942ն էր:

6 ՍԵՊՏԵՄԲԵՐ 1956Ի ԴԷՊՔԸ

Պոլսոյ մէջ պատմութեան անցած 6 Սեպտեմբերի դէպքերը 1956ին պատահած էին:

Այդ օրը, Թաքսիմի մարզական ակումբի ֆուլթ-պոլի կազմի վարչութեան իբրեւ անդամ, ժողով ունէինք: Շուկայի գործընկերներէս Ակոբն ալ այդ կողմը պիտի երթար, ուստի միասին ձաղալօղլու ելանք Նուրը Օսմանիէ մզկիթին ճամբով: Մզկիթին ճարտարապետը Նիկողոսեան մականունով հայ մը եղած է: Կը պատմուի որ Սուլթան Մահմուտ Ա. Հրամայած է որ այդ վայրին մէջ մզկիթ մը կառուցուի Նուրը Օսմանիէ անունով: Նիկողոսեան խալֆա հիմը նետելէ ետք, մօտաւորապէս երկու տարի մէջտեղէն կը կորսուի: Սուլթանը կը զայրանայ եւ կը խոստանայ մեծ վարձատրութիւն տալ զինք գտնող բերողին: Ի վերջոյ խալֆան պալատ կը ներկայանայ:

Աչքը բաց պահակներէն մին «Ես գտայ» ըսելով Սուլթանին կը յանձնէ զինք: Սուլթանն ալ կը հրամայէ որ անմիջապէս դահիճը գայ եւ գլխատէ խալֆան: Նիկողոսեան Սուլթանին կ'ըսէ: «Տէր իմ, եթէ ես հիմքը նետածիս պէս վրան շէնք բարձրացնէի, ան շատոնց փլած պիտի ըլլար եւ ես ալ գլուխս վրայ տուած պիտի ըլլայի: Ատոր համար է որ ուշացայ եւ այսօր իմ կամքով եկայ»: Սուլթանը

ըսուածը իմաստալի կը գտնէ եւ փոխարէնը ստախօս պահակին գլուխը կտրել կուտայ:

Ես առիթ ունեցած եմ պտըտելու 1750-1756 Նիկողոսեանին շինած մզկիթին մէջ: Կամարներուն դոյները մինչեւ այդ թուականը կը պահպանէին իրենց հայկական գեղեցկութիւնը եւ շէնքը իր տոկունութեամբ կը թողուր քանի մը տասնամեակ առաջ միայն շինուածի տպաւորութիւն:

Ուրեմն այնտեղէն ելլելով Ճաղալօղլուէն Թաքսիմի կողմը դարձանք: Ճամբան ամայի էր: Ինչպէս փոթորիկէն առաջ թուչունները իրենց բոյները կը քաշուին, այդպիսի վիճակ մը կը տիրէր:

Կառքին ետեւի պատուհանէն նայիմ ըսի եւ ի՞նչ տեսնեմ, պաստառի մը վրայ «Գըպըըս Թիւրքակիւր» (Կիպրոսը թրքական է) գրուած էր:

Մինչեւ ակումբ ճամբաները ամայի էին. մարդ մարդասանք չկար: Ակոբը իր տունը գնաց, ես ալ ակումբ ուղղուեցայ: Ժողով չկրցանք գումարել, քանի որ մեծամասնութիւն չկար: Շիւգրիւն դուռը գոցեց: Կառքերու երթեւեկութիւնն ալ դադրած էր. հետիւտն պէտք էր տուն երթալ: Անցայ դիմաց եւ Հիլթըն պանդոկին կողքէն սկսայ քալել: Հազիւ Տիւան պանդոկին առջեւ հասած էի, յանկարծ վերի կողմէն յայտնուեցաւ խուժան մը: Մարդիկ կը պուային «Կեցցէ՛ Թուրքիան, անկցի՛ Յունաստանը»: Իրենց ձեռքերուն մուրճ, թի, բահ, ուրագ, լծակներ եւ քանդումի այլեւայլ գործիքներ, եկան պանդոկին մօտ խանութի մը ցուցափեղկին առջեւ կանգ առին: Գլխաւորին խօսուածքէն յայտնի էր որ լազ էր: Լազերը Սեւ ծովին վրայ Տրապիզոնի հին յոյներն

Են, որոնք մահու սպառնալիքով ենիչքրիներու կողմէ թրքացուած են: Ցուցափեղկին մէջ, ուր խանութպանը մողէզի եւ օձի մորթէ պատրաստուած պայուսակներ շարած էր, Krokodil բառը տեսնելով եւ զայն յունարէն ու խանութպանն ալ յոյն կարծելով, գլխաւորնին հրամայեց որ կոտրեն-փշրեն ամէն բան: Խանութպանը դուրս վազած եւ ձեռքերը տարածած կ'աղաչէր որ խնայեն իրեն, քանի որ ինք թուրք է եւ այդ մակնիշն ալ մորթին տեսակը կը ներկայացնէ: Հրամանատարը ասոր վրայ պահանջեց տեսնել խանութպանին անձնագիրը: Խեղճը գունատած, վագելով գնաց եւ հետ ի հետ բերաւ անձնագիրը:

Խուժանը հոնկէ անցաւ դիմաց: Կարգը Lebon ծաղարանին էր: Հակառակ խանութը գոց ըլլալուն, ամուր փեղկերը վայրկեանական ջարդ ու փշուրը ըրին եւ ամէն բան կործանեցին:

Ցետոյ անցան Թաքսիմի դիմացի անկիւնը, ուր քիչ մը դէպի Կալաթասարայ Taflan անունով թրքական ճաշարան մը կար: Մաքուր եւ առատ տեսականի ունեցող ճաշարան մը ըլլալուն, մենք ընկերներով երբեմն հոն կ'ընթրէինք, կը խմէինք ու կը զուարճանայինք: Երբ խուժանը անակնկալ ներս խոյացաւ, սպասեակները «մենք թուրք ենք» պոռալով սանդուխներն ի վեր վագեցին՝ հաւանական մահէ մը փախուստ տալու համար: Հիմա ամենասոսկալի եւ միանգամայն զարմանալի տեսարանը կը պարզուէր:

Ցունական օդային երթեւեկութեան սպասարկութեան գրասենեակին առջեւ հասած էին: Ճաղատ հրամանատարը օղիները ջուրի պէս խմած գլուխը

տաքցուցած էր: Իր քովի դատարկապորտ աւազակ-ները ետին հրելէ ետք, ինք ալ քիչ մը նահանջելէ ետք, գլուխը ետ տարաւ, առաջ բերաւ ու ճակատը մատի հաստութեամբ ապակիին զարնելով՝ ապակին ջարդ ու փշուր ըրաւ: Ճակատին բան չէր եղած եւ ես կեանքիս մէջ առաջին անգամ է որ նման բանի ականատես կ'ըլլայի: Կաթիլ մը անգամ արեան բիծ չկար երեսը: Գլուխը երկա՞թ էր, թէ պեթոն, մինչեւ այսօր կը զարմանամ:

Այդ միջոցին Աթաթիւրքի շրջանակաւոր պատկերները բռնած, բաց բեռնակառքերով զինուորներ եկան ու աղմուկը մասամբ նուազեցաւ: Զարդն ու կողոպուտը, սակայն, կը շարունակուէին: Կալաթասարայէն վար յունական ամէն տեսակի վաճառատուններ կային: Խուժանը սկսաւ հոն թափանցել: Կերպասավաճառի մը խանութէն Եւրոպայէն օտար դրամանիշով ներածուած կերպասները վար առին: Երկու վայելչօրէն զգեստաւորուած կիներ կերպասները պատուտեցին եւ մէկ ծայրը ինքնաշարժի մը ետեւը կապեցին: Մէկը ինքնաշարժը քշեց, իսկ միւսը ետեւէն կերպասներուն վրայ կոխկոտելով ոչնչացուց գերմանական սքանչելի վերարկուցու կերպասը:

Թիւնէլ մտնելով Գարագէօյ իջայ: Զիրաաթ դրամատան մօտակայ չէնք մը բռնկեցուցած էին: Հրշէներ չէին ժամանած եւ կրակը կրնար դրամատուն անցնիլ, բայց ո՛վ էր հոգ ընողը: Ոստիկան մը անհոգ կերպով կը դիտէր բոցերը: Հո՛ս ալ երթեւեկը դադրած էր: Կամուրջը անցայ, հասայ էմին էօնիւ: Մըաըր Զարսըրն գոցեր էին: Քովի փողոցէն թալանուած եւ քանդուած յունական մեծա-

քանակ նպարավաճառներու խանութներէն ձիթա-
իւղերը ջուրի պէս ծովեգերք կը հոսէին: Այնքան
տարուած էի այդ տեսարաններով որ միտքէս չէր
խկ անցներ որ տուներն ալ կրնային յարձակիլ: Բա-
ւական դժուարութեամբ Կէտիկ Փաշայի բնակարանս
հասայ: Հրաչս երեք տարու էր: Հակառակ տանտէր-
նիս յոյն ըլլալուն, բարեբախտաբար բան չէր
պատահած, շնորհիւ դրացի հայ բժիշկ Պոտրիկեանին,
որ անոնց պատուիրած է մեր տան չդպչիլ: Թա-
լանչիները մինչ այդ եկեր էին իրենց ծանօթ Տոքթ.
Պոտրիկեանին օգնելու որ իր անուանատախտակը¹
հանուի, որպէսզի անոր վնաս չհասնի: Բժիշկը
առանձին չէր յաջողած տախտակը հանել, բայց
թուրքերը այդպիսի բաներու վարպետ ըլլալով,
անմիջապէս հաներ էին տախտակը:

Յաջորդ օրը Բերա մթնոլորտը գրեթէ հան-
դարտած էր: Պարտաւոր էի Պէյօղլու մօրս եւ Սօֆի
հօրաքրոջս երթալու: Օթօպիւսին մէջ քովս նստած
թուրք երիտասարդի մը պատառուտուն հագուստներն
ու ոտքի սքանչելի կօշիկներուն իրարմէ տարբեր
ըլլալը ուշադրութիւնս գրաւեցին: Ան նման կօ-
շիկներ գնելու կարողութիւն չունէր. կողոպուտէն
օգտուած էր, հոդ չէ թէ մէկը միւսէն տարբեր
ըլլալը. կարեւորը ոտքը նոր կօշիկ անցընելն էր...:

Պալըգլըի յունական գերեզմանատունը շատ հին
ժամանակներէ մնացած էր եւ պատմական արժէքա-
ւոր յուշարձաններ կային հոն: Իմացածիս համա-
ձայն, գերեզմանատունն ու յունական եկեղեցիները
քար ու քանդ էին ըրեր: Գէթ ետի Գուլէի եկե-
ղեցին այրած եւ չորս պատ միայն մնացած ըլլալը

աչքերովս տեսայ: Դէպքերը մեզի ներկայացուեցան իբր հետեւանքը կիալրոսի մէջ յոյներուն կողմէ թրքական մզկիթի մը պայթեցուելուն: Աւելի ուշ պիտի իմանայինք որ թուրքերը իրե՛նք պայթեցուցեր էին իրենց մզկիթը՝ պատրուակ ծառայեցնելու եւ խուժանը գրգռելու համար: Ինչպէս 1915ի Յեղասպանութեան համար թուրքերը կը ստեն եւ կ'ըսեն թէ հայերը թուրքեր ջարդած են ու էրզրումի մէջ գերեզմաններ կը բանան իբր թէ փաստելու համար որ հայերը ջարդարար են, այնպէս ալ յեղիւրանքներ մէջտեղ հանած էին այդ օրերուն:

6-7 Սեպտեմբերի դէպքերուն մասին պատմութիւններ շատ իմացած եմ. հետաքրքրական հատ մը հետեւեալն է:

Գոյ շուկային մէջ Ասէօ անունով հին արուեստի վրայ ոսկերչական կտորներ, գորգ, նկար, բանուած կտորներ, ժամացոյցներ, եւայլն գնող-ծախող երկու եղբայրներ կային, որոնցմէ փոքրը միշտ զարդարուն հագուստներով կը շրջէր: Մեծ եղբայրը գործով կը զբաղէր եւ օր մը ոսկերիչ ընկերոջն՝ էտմոնին խանութը այցելած էր մատանիի մը նորոգութեան համար:

Ուրեմն Ասէօն 6-7 Սեպտեմբերի դէպքերէն միջոց մը ետք յունական սրբապատկեր մը (իքոնա), 15ով 10 ինչ չափի, ամերիկացի յաճախորդի մը կը ծախսէ 2000 տոլարի եւ կ'ուրախանայ որ մեծ շահ մը ունեցեր է: Յաջորդ ամառ ամերիկացի նոյն յաճախորդը կրկին կուգայ յարմար գինով նոր հնարժէք իրեր գնելու համար: Ասէօյին կը հարցնէ թէ սրբապատկերը քանիի՞ գնած էր: Ասէօն կ'ըսէ թէ

2000 թրքականի գնած եւ 2000 տոլարի ծախած էր մեծ ուրախութեամբ։ Ամերիկացին կ'ըսէ թէ ինք ալ 20,000 տոլարի ծախած է սրբապատկերը եւ 18,000 շահելուն համար՝ շատ ուրախացած։ Իսկ ամերիկացին գնողն ալ 200,000 տոլարի զայն ծախեր է թանգարանի մը, քանի որ աշխարհի մէջ անոր նմանը չկայ եղեր…։

Ասէօն դէպքը պատմելէ ետք կ'աւելցնէ.

— Ես ալ ինքզինքս անթիքայէ հասկցողի տեղ դրած եմ…։

ՊՈԼՍՈՅ ՈՍԿԵՐՉԱՅ ՇՈՒԿԱՆ ԵՒ ՀԱՅ ՎԱՐՊԵՏՆԵՐԸ

Ոսկերչաց շուկայի հրապարակին վրայ կանանց հարսանեկան եւ վերարկուի պատրաստ հագուստներու վաճառատան գրագիր-հաշուակալ աշխատած միջոցիս, կը խորհիքի թէ ասպարէզի բարձրացումս որքան ալ ըլլայ, ապագաս փայլուն չի կրնար ըլլալ: Ուստի մխալայըն (թանկագին քարեր ընդլուզող) Հրաչ Ներսէսեանէն խնդրեցի որ իրիկունները աշխատող սատէքեար (ամէն տեսակ ոսկեղէն շինող) վարպետի մը քով տեղ մը գտնէ, որպէսզի արհեստ սորվիմ: Ան ալ գտաւ Տաւիտը, որ վլաթինի, ոսկիի վրայ ապարանջան, մատանի եւ այլ տեսակի ոսկեղէն իրեր պատրաստող վարպետ մըն էր եւ շուկային ամենահարուստ ոսկերիչ Յովսէփ Սէրվիեանին ապապրանքները կը գոհացնէր:

Այսպիսով, առաւօտները գրագրութիւնս կ'ընէի, իրիկուններն ալ արհեստ կը սորվէի:

Վարպետս իրերը շինելէ ետք իրարու կը փակցնէր, ես ալ այր մարդու մատանի կը թափէի: Իրիկուն մը իրարու փակցնել ջանացի, բայց չյաջողեցայ: Վարպետս աչքին տակէն կը հետեւէր, բայց պարզ գաղտնիքը չէր ըսեր: Աւելի ուշ, երբ ուշադիր հետեւեցայ իրեն, տեսայ որ նախ երկու

կտորները մետաղէ թելով կը կապէ իրարու եւ յետոյ կը փակցնէ: Խարսոց բոնեն ու խարսոցելը սորվեր էի արդէն. ուստի կրնայի ոսկին տաշել ու ձեւաւորել: Փակցնեն ալ սորվելէ ետք, կրնայի այր մարդու մատանի շինել:

Վաճառատունը ծախուեցաւ, ընկերութիւնը բաժնուեցաւ: Վարպետիս՝ Բարսեղին առաջարկեցի շուկայի պողոտային վրայ ընկերովի կանանց վերաբերեալ հագուստի խանութ մը բանալ: Հընդունեց: Իր մերժումին պատճառ եղած էր այն հայ վաճառականը, որմէ ես ապրանք չէի գներ, քանի որ իր կերպասները մկնագոյն էին, մինչ յաճախորդները իրենց վերարկուն կ'ուզէին որ գոց սեւ ըլլայն: Իր աչքը լաւ չէր տեսներ: Ժամանակին, ամուրի եղած ատեն, ֆրանկախտէ վարակուեր էր եւ սափրիչի դարմանումով կարծեր էր որ բուժուած է եւ ականջ չէր դրած իր եղբօր թախանձանքներուն որ բժիշկի երթայ: Երբ քոյրս Վիեննա կը դրկէի դարմանումի հմար, Բարսեղին աչքին Ք. ճառագայթով առնուած պատկերը դրկեցի բժիշկի մը, որ տեղեկացուց թէ դարմանումը անհնար է, որովհետեւ ջիղերը արդէն մեռած են: Բժիշկը խորհուրդ տուաւ որ Բարսեղին զաւակները պատուաստուին, որպէսզի նոյն ախտէն չվարակուին: Այդպէս ալ ըրին եւ փրկուեցան:

Շուկային մէջ Longine ժամացոյցի ներկայացուցիչին խանութին դիմաց խանութի մը չորս բաժիններէն երկուքը գնեցի եւ հոն ոսկերչութիւն ըրի: Մեծ քրոջորդիս՝ Տօնէլը, թէլքեարի ապարանջան շինող մարտինցի Պետրոսին գործատեղին դրի՝ արհեստ սորվելու: Միջոց մը ետք Տօնէլը եկաւ թէ՝ «Նա,

սորվեցայ, մօրեղբայր, ինծի ոսկի տուր որ շինեմ»:

Մեր տան ամենավերի սենեակը աշխատասեղան
մը դրի, ոսկի ալ տուի, եւ հոն սկսաւ աշխատիլ:

Յետոյ ընկերոջը հետ հաստատուեցաւ իսանու-
թիս վերը: Ուսկին ինձմէ էր, աշխատանքը՝ անոնցմէ:
Վարձք չէի գանձեր իրենցմէ: Այսպիսով երեքով
ընկերովի գործ բացած եղանք:

Ես միեւնոյն ժամանակ Վարդգէսին հետ ըն-
կերովի Գերմանիայէն հալոցաման (Pota) կը ներածէի:
Վարդգէսը հետագային բաժնուեցաւ ինձմէ: Հալո-
ցամանին հետ միասին ոսկերչական գործիքներ ալ
կը ծախէի եւ շահը կը գրէի, որպէսզի Տօնէլը գործ
տեսնէ: Երբ հաշիւ տեսանք, հակառակ իմ բարեացա-
կամութեան, Տօնէլը անկարելի առաջարկ ներկա-
յացուց: Ինք կ'ուզէր գործաւորչէքը առնել եւ անկէ
զատ իմ ծախած ապրանքներուս շահին ալ բաժ-
նեկից ըլլալ: Ո՛չ վարձք կու տար, ո՛չ դրամագլուխ
դրած էր, եւ այսպիսի անկարելի պահանջ կը
ներկայացնէր: Քանի որ ոսկերիչ Հրանդ Սարուխանը
իրեն ոսկի տալ խոստացեր է, ան կարծեր է թէ
նախապէս պիտի տայ, մինչդեռ գործը յանձնելէ ետք
տալ է եղեր դիտաւորութիւնը:

Մենք արդէն բաժնուեր էինք իրարմէ, բայց
զինք խանութէս դուրս չէի ըրած: Վարը, Բիւզանդը՝
իմ անմոռանալի ընկերը, աշխատասեղան դրած,
առանց վարձքի կ'աշխատէր: Ինքնաբերաբար ինծի
համար մանր մանեակի նոր տեսակներու գծագրու-
թիւններ ըրաւ, ես ալ զանոնք շինելով լաւ դրամ
սկսայ շահիլ, շրունակելով հանդերձ այր մարդու
մատանիներ շինել:

Տօնէլը մնաց առանց գործի, քանի որ իրեն ոսկի չէր տրուած, թերեւս ալ վստահութեան պակասի հետեւանքով։ Ճահիտ անունով ընկերոջ մը համար մատանիներ կը պատրաստէի։ Տօնէլը գացեր անկէ գործ ուզեր էր, ան ալ «մօրեղբայրէդ հրաման առ, տամ» ըսեր էր։ Եկաւ ինծի թէ «Ճահիտը գործ պիտի տայ քեզի. եթէ չես ուզեր շինել, ես շինեմ»։ Դարձեալ խղճացի իրեն եւ արտօնեցի որ երթայ առնէ։ գացեր առեր էր ոսկին, բայց իբրեւ թէ հալեցնելու պահուն հալոցամանը պայթեր եւ 25 կրամ ոսկի ալ հնոցը գացեր էր։

Ա'յս ալ դաս չեղաւ. այս անգամ սանդուխին վրայէն ինծի հետեւելով՝ մանեակի նմոյշներս իւրացուց եւ սկսաւ նոյն տիպի մանեակներ շինել եւ նո՛յն յաճախորդներուս նուազ գինով ծախել։ Ստիպուեցայ գիներս նուազեցնել։ Տօնէլը չկրցաւ տոկալ եւ գործը ձգեց։

Անգամ մը նախապէս աշխատած հագուստի վաճառատանս դիմացը գտնուող ոսկերիչ Սարգիս Զիրէքեանը եկաւ եւ արցունքոտ աչքերով դիմացս կանգնեցաւ. «Դուն լաւ հաշուակալ ես. իմ որդին գործի մարդ չէ. աչքերս ալ լաւ չեն տեսներ։ Իմ գործընկերս՝ Մկրտիչ Զամիչեան, հաշիւներուն հետ ի՞նչ կ'ընէ չեմ գիտեր։ Խնդրեմ, օգնէ ինծի»։ Իրմէ երկու օր պայմանաժամ ուզեցի, խոստանալով որ չեմ մերժեր։

Խորհեցայ թէ արհեստի մէջ ալ եթէ գործաւոր մնամ, մեծ յառաջացում մը պիտի չունենամ։ Ուստի քանի որ Մկրտիչ Զամիչեանը աղամանդէ լաւ հասկցող վարպետ մըն է, հոն արժէքաւոր քարեր

ուսումնասիրելով՝ կ'անցնեմ ժամանակս եւ եթէ
պայմանները թոյլատրեն՝ թանկարժէք քարերու
առեւտուրով կը զբաղիմ։ Խոստումս յարգելով,
խանութը ձգեցի եւ գացի հոն աշխատելու։ Այս
տողերը գրելուս պատճառը ինչպէ՞ս ոսկերչաց մէջ
մտնելս բացատրելն է։

Մեր խանութին մօտ սուր, ալեխառն մօրուքով,
արիւնոտ աչքերով, փորը դուրս ցցուած, գլուխը
միշտ քասքէթով ծածկուած (թերեւս ճաղատ գլուխը
չէր ուզեր ցոյց տալ) Թաղէոս աղան միշտ կը
շաղակրատէր դրացիներուն հետ։

Զամիչեանը, կարճահասակ, հազուաղէպօրէն
կ'երեւէր։ Ան կը նախընտրէր խանութը փակուած
մնալ եւ ոչ մէկուն հետ կը տեսակցէր։

Մեր դիմացը կային Պօզաճըեանները, երկու
հօրեղբօրորդիներ, իրենց զաւակներուն՝ Վարդգէսի,
Եղուարդի եւ Գառնիկի հետ։ Երկուքն ալ միշտ
իրենց տեղերը նստած, զուարճաբան եւ խնդումերես,
գիրուկ անձեր էին։ Քիչ մը աւելի վեր, նիհար,
գունատ, խօսելու անկարող Սարուխանն էր իր
Հրանդ զաւկին հետ։ Մեր կարգին, փողոցին վարի
կողմը փորագրիչ Ռուբէնն էր, որ յետոյ խանութ-
պան դարձաւ։ Անկէ վար Արամ Ֆրէնկեանն էր, որ
առտու ութուկէսին խանութ կը մտնէր եւ մինչեւ
իրիկուն բնաւ դուրս չէր գար։

Միւս Զամիչեանին վերը կար Թորգոմը, որ
Շէօվալիէ անունով ծանօթ մատանիներու նորու-
թիւնը բերած էր։

Անկէ վեր պատերազմի ժամանակ հայութիւն եւ
կրօնք ուրացած Տաւուտ Շիւքրիւն էր իր երկու

զաւակներով։ Տաւուտը կարճահասակ, խորամանկաչքերով, ալեխառն մազերով, խոր նայուածքով լուռ մարդ մըն էր։ Քիչ անդին, Արապաճի Գրիգորը, կարճահասակ ու ճաղատ, ինքնահաւան, կծծի եւ կեղծաւոր արարած մըն էր։

Ցետոյ կուգար Միսաք Արաքը՝ միջահասակ, ազգասէր, բարեհոգի, հեզ, թուխ, սեւ աչքերով, խնդումերես եւ Շիշլիի խումբին համակիր անձ մը, որուն աշկերտը՝ Անդրանիկ Պահարեան, խելօք, աշխատասէր, տունին կապուած, հետագային լաւ արհեստաւոր մը եղած է։

Մեր խանութին տակի փողոցին մէջ կար ոսկիի առեւտուրով զբաղող Աբրահամը, որուն յաջորդեցին իր երկու զաւակները՝ Եղուարդ եւ Հրանդ։

Աբրահամէն վեր Պետրոսն էր, որ հալոցամանի մէջ փլաթին կը պատրաստէր։ Պոլսոյ համալսարանի իմ սիրած անձերէն մին էր ան։ Աւելի վերը շուկային ամենամեծ ոսկերիչն էր՝ Յովսէփ Սէրվիեանը, որմէ ետք կուգար Անդրանիկին եղբայրը՝ Պետրոս Պահարեան, որ սատէքեար էր եւ Անատօլուի հետ գործ կ'ընէր։ Անկէ ետք կար Մենուաժը՝ միջահասակ, շատախօս, անցնող գացողին խօսք նետող, խարերայ, խոստմնադրուժ, խման, խաղամոլ, կնամոլ եւ անկիրթ խանութպան մը։

Ոսկերչաց գոց շուկային մէջ, պողոտային տակը, կար փորագրիչ Եղուարդը, որ ջղային ըլլալուն համար խենթ կը կոչուէր։ Ռուբէնին եղբայրն էր եւ առաջնակարգ փորագրիչ։ Վերջին ատենները երբ շաքարախտէ կը տառապէր, ինծի «Այէթ» (մահմետականի աղօթք) կը գրէր մէտալներու վրայ, ես ալ

զանոնք ծախելով դրամ կը շահէի: Պէտքստէնին մէջ ապրանքները պահելու համար վարձու արկղներ կային: Ապրանքները թիժեղներու մէջ կղպուած հո'ն կը պահուէին: Հոն կար մեծ վարպետ Զարֆճի Հրանդը: Այդ ժամանակ Պոլսոյ մէջ ոչ նոր ոսկի շղթայ եւ ոչ ալ ոսկի ժամացոյց կը ծախուէր: Պր. Զամիչեանը ձեւագեղծուած ժամացոյցները անոր կուտար եւ ան այնպէս մը կորութիւնները կը շտկէր ու կը փայլեցնէր որ նոր շինուածի տպաւորութիւն կը թողուր: Լաւ գինով կը ծախէինք այդպիսի ժամացոյցներ: Ոսկի շղթաներ ալ կուտայինք իրեն եւ կը նորոգէր ու կը փայլեցնէր սքանչելիօրէն: Միակ վարպետն էր եւ իր սքանչելի արհեստը իր հետը տարաւ անդի աշխարհ, քանի որ աշկերտ չունէր:

Մէզաթին ետեւի կողմը, իմ խանութին դիմացը, Զամիչեանը շատ գեղեցիկ կանացի աղամանղակուռ ասեղներ կը շինէր եւ շուկայի խանութպանները, մեզի պէս, իրմէ կ'առնէին ու իրենց յաճախորդներուն կը ծախէին:

Չուխաճը Խանին մէջ կային մեծ արհեստաւորներ, ինչպէս խենթ Նուպարը, որուն նման վարպետ սատէքեար չկար:

Մխլայրճի Օննիկ Օզանեանը ատեն մը ժընեւ աշխատած ու վերալարձած էր: Զաւակս՝ Հրաչը, անոր քով սորված էր ոսկերչական արհեստը եւ վեց ամսուան մէջ վարպետ կոչուած էր իր վարպետէն:

Չուխաճը Խան թիւ Յ կային Մկըրն ու Արթօ Օզանեանը, մըխլայրճի ու աղամանդի վաճառական:

Այդ խանը մտնելէ անմիջապէս ետք կար Զենոր Զենոբեանը: Ա'ն ալ լաւ վարպետ էր եւ միաժա-

մանակ՝ Շիշլիի Փութպոլի խումբի խաղացողներէն ու լաւ ընկերու: 1985ին Մայր Հայրենիք այցիս միասին էինք: Մենուաժին քով աշխատող Մասիսը, որ ներկայիս Ժընեւ խանութ բացած է, դիրքը շատ լաւ ըլլալով հանդերձ ազգայնութենէ շատ հեռու ագահ անձ մըն է, հակառակ ապրանքէ հասկցող եւ լաւ ծախող ըլլալուն: Մենուաժին խանութին քով կար Գէորգին հայրը, որուն անունը չեմ յիշեր: Թէեւ հաշմանդամ, լաւ փորագրիչ էր եւ ոսկերիչները ամուսնացողներու մատանիներուն մէջ անուններու փորագրութիւնը իրեն կը վստահէին: Գէորգը աւելի ուշ Վարժապետեանին եղբօրը տղուն հետ հրապարակի վրայ ոսկերչանոց մը բացաւ եւ լաւ դրամ շահեցաւ ու հիմա Գալիֆորնիոյ մէջ մեծ շէնքի մը հինգ բաժնետէրերէն մէկն է, լաւ դիրքի տէր: Միւս չորսն են՝ Քիւրտ Պետօ, Գէորգ Աթմածա, Վահէ Իւրիւն եւ շուկայի մեծ հրապարակի Նուրը Օսմանիէի մուտքին մօտ ոսկերիչ-վաճառական Գոգորը, որ յետոյ բաժնուեցաւ ընկերութենէն:

Կը յիշեմ նաեւ փորագրիչ Մարտիկը, որ խենթ Եղուարդին քով վարժութիւն ձեռք բերած էր եւ իր հերթին վարժեցուցած էր Արթիւր Մենենդեանը, որ Նիւ Եղոք հաստատուած, յաջող ոսկերչամունք մը բացած է, բայց յետոյ անողոք հիւանդութենէ բռնուած:

Ոսկերչաց հրապարակը կը գտնուէր իմ շատ սիրած Տիրան Շէնը, որ պահ մը Գալիֆորնիա անցած էր, բայց ձախողութեան հանդիպելով, վերադարձած էր Պոլիս եւ հոն հիւանդանալով իր մահկանացուն կնքած էր Ազգային Ս. Փրկիչ հիւանդանոցը: Կրնամըսել թէ Տիրան ոսկերչաց շուկայի վաճառական-

ներուն մէջ լաւագոյնն էր: Բայց ան չունեցաւ լաւ բախս եւ ոսկերիչներէն շատեր չգիտցան անոր արժէքը ու չօգնեցին անոր: Ան շատ օգտակար եղած էր Արտաշէս Նշանեանին, որ հակառակ համալսարանէն իբրեւ մանուկներու բժիշկ վկայուած ըլլալուն, իր ոսկերիչ հօր արհեստը սիրելուն՝ դարձած էր ոսկերիչ:

Շուկային մէջ կար պէզէստէնը, ուր կայսերական ընտանիքներու ժառանգորդներ իրենց ժառանգութիւնը բաժնելու համար կը ներկայանային, որ պէսզի պէզէստէնի վաճառատունը արժէքները նշանակէ: Գինի նշանակումէն ետք, շուկայի վաճառականները աճուրդի կը գնէին վաճառելի իրերը եւ վերջին բարձրագոյն գին առաջարկողին կը մնային անոնք: Յաճախ վաճառականներ իրարու հետ առաջուց կը համաձայնէին թէ ով պիտի գնէր տուեալ իրը, որպէսզի աճուրդի ժամանակ անտեղի կերպով գինները չբարձրանային: Այդպիսով, աւելի աժանի կը գնէր գնորդը իր ուզածը եւ համաձայնութեան եկած կողմերուն բաժին մը կուտար՝ զանոնք գոհացնելու համար:

Այդպիսի դէպք մը պատահած էր Պօղոս Վարժապետեանի եւ սանտալ պէտէսթէնի մէջ թուրք ոսկերիչ Սատրպի միջեւ: Պօղոս Սատրպի հետ համաձայնած էր որ վերջինը աճուրդին չմասնակցի, որովհետեւ ինք մտադիր էր աճուրդի դրուելիք իրերը գնելու: Ժամանակ մը ետք, եղբ Սատրպ իր բաժինը ուզած էր, Պօղոս ընկեր ենք ըսելով ուզած էր խաղցնել Սատրպը եւ անոր բաժինը չտալ: Սատրպ սպառնացեր էր Պօղոսը այրել եւ ոսկերչութիւնը ձգել

տալ անոր: Հակառակ ազդարարութեան, Պօղոս յամառած էր Սատրգի իրաւունքը չտալ, որով Սատրգը ընդհանուր ոստիկանապետութեան մէջ պաշտօն ունեցող իր եղբօր միջոցով Պօղոսը ոստիկանատուն տանիլ տուած, 100,000 ոսկի վճարել տուած էր եւ ստիպած որ Պօղոս ոսկերչութիւնը լքէ: Յանցաւորը Սատրգը չէր, այլ Պօղոսը, որ ինծի հետ ալ նման միջադէպ մը ունեցած էր, բայց հայ ըլլալուն համար ես զինք այրել չէի ուզած:

Անգամ մը պէզէստէնին մէջ շատ լաւ զոյգ մը քարիչօն օղցու բադի գլխու գոյն զմրուխտ մը յայտնուեցաւ շատ յարմար գինով՝ 28,000 այն ատենուան թրքականով: Գացի գնելու, սակայն Պօղոսը խնդրեց որ գին չառաջարկեմ, որպէսզի ինք գնէ: Այդպէս ալ ըրի: Ինք ապրանքը առաւ, բայց երբ իրաւունքս պահանջեցի, ինծի ալ «ընկեր ենք»-ի խաղը խաղցաւ: Ես որ տունը գացած եւ սուրճը խմած էի ու իր ընտանիքին անդամները կը ճանչնայի որպէս մէկը միւսէն լաւ անձեր, ձայն չհանեցի:

Չուխաճը Խանին ձախ կողմը թորոսեան ոսկերիչը ճանչցուած էր իբրեւ շատ լաւ արհեստաւոր եւ սկսած էր զբաղիլ վաճառականութեամբ: Շրջան մը Գալիֆորնիա հաստատուած էր, բայց չդիմանալով եղանակին, վերադարձած էր Պոլիս:

Իբրեւ լաւ արհեստաւոր ու մարդ ճանչցուած էին սատէքեար ատալը Վահագը եւ Շատուորեան եղբայրները:

Մխլայրճի Կարօն ալ լաւ վարպետ ըլլալով Գալիֆորնիա հաստատուած էր, բայց մեծամոլութեան

պատճառով վերադարձած եւ Զինճիրլի Խանին մէջ խանութ մը առնելով շարունակած էր գործը: Ա'ն ալ լաւ անձ մըն էր:

Ոստանիկ Թէրզիպաշեանը ժամանակին վարպետ մխլայընի ըլլալով իմ սիրելի ընկերը՝ Անդրանիկ, իբրեւ լաւ արհեստաւոր ի'նք հասցուցած էր: Ոստանիկը կենտ քարի էլմասէ աղամանդներէն կրնամ ըսել թէ շուկային մէջ լաւագոյն հասկցողներէն ճանչցուած էր: Ազգասէր ու բարի անձ մըն էր: Ոստիկանութեան վախէն ուղեղի արիւնախոնում ունեցաւ եւ մահացաւ իմ այդ լաւ բարեկամը:

Զինճիրլի Խանին մէջ պողպատի վրայ առաջնակարգ կաղապար պատրաստող իմ կնքահայրը՝ Օհաննէս Մուրատեանը այնպիսի հրաշագործ վարպետ էր որ պատրաստած էր պատմական կաղապար մը, որուն նկարը ատենին «Ժամանակ» օրաթերթին մէջ լոյս տեսաւ:

Օսմանեան կայսրութեան շրջանին, երբ ոռւսական բանակը մէկ կողմէ Պէյգօզ եւ միւս կողմէ ալ Եշիլքէօյ տեղաւորուած էր, Սուլթանը շուարած իր խորհրդական Գազազ Արթին ամիրային կը դիմէ: Արթինը Սուլթանէն երեք օրուան համար կայսրութեան նշանը փոխ կ'ուզէ՝ խոստանալով երկիրը փրկել: Սուլթանը կ'ընդառաջէ հայ ամիրային: Ահա՝ այս դէպքին վերաբերող կաղապար մըն էր խնդրոյ առարկան:

Խանին վարը, խնդրում երես սատէքեար Ակոբը հին գործեր պատրաստելով ճանչցուած էր: Կար ապարանջանի վարպետ Տիգրանը, որ Օրտուէն եկած էր Պոլիս: Իր մահուան բօթը զիս շատ տիրեցուց:

Երբեմն թուղթ խաղալու կ'երթայի իր աշխատավայրը, քիչ մը հանգստանալու համար:

Ոստանիկին դիմացը կային հին վարպետներ, որոնք միաժամանակ առեւտուրով կը զբաղէին: Կար Բիճ Օննիկը՝ խնդումերես եւ հայհոյասէր: Կար Գեղամը, որ փողոցին անկիւնը կենալով գեղեցիկ կիները կը դիտէր: Մէջերնին ամենէն խեղճը Վահրամն էր՝ չափազանց բարի մարդ մը: Մինչդեռ նախորդ երկուքը եւ Քէօսէ Խաչիկը խորամանկ եւ աչքը բաց ոսկերիչներ էին: Քէօսէ Խաչիկը խանութ բացաւ. Բիճ Օննիկն ու Գեղամը հոն մնացին: Վահրամը Գեմալին քով աշկերտ դարձաւ, քանի որ իր տղան՝ մխլայընի Անթուանը, երբեք չէր օգներ իրեն: Աստուած մարդու խեր չունեցող զաւակ չտայ: Այդ կողմէ ես շատ բախտաւոր եմ որ բարի զաւակներ ունիմ, որոնք միշտ ինծի օգտակար եղած են:

Չուխաճը Խանին վերը կային քար բանող Վահէն, որ շատ ազնիւ ու բարի մարդ էր, եւ Մասիսը, նոյնպէս բարի մէկը: Հէրմանը Վահէին աշկերտն էր: Երբեմն 15-20 սանթիմնոց մէկ կողմը սկրթուած աղամանդ ձեռքս կ'անցնէր. Հէրմանին կուտայի, հինգ ոսկիով քարը կը կենդանացնէր եւ կը ծախէի:

Աւելի ուշ, Մասիսը, Հէրմանը եւ Փիէրը ընկերովի գործ մը հիմնեցին եւ սկսան աղամանդ ներածել ու գաղտնաբար շուկայի ոսկերիչներուն ծախել: Օր մը երբ Հէրմանին հետ նարտ կը խաղայի, ըսաւ.— Կղեմէս, եղբայր, ի՞նչ կ'ընես:

— Քանի մը զմրուխտաւոր մատանի ունիմ, գրեթէ բոլորն ալ 1200-1400 ոսկինոց սուզնոց ըլլալնուն՝ չեմ կրնար ծախել— պատասխանեցի:

— Ե՛լ, ինծի հետ եկուր, քեզի vit-vit տամ, ալիանս ըրէ ծախէ, շաբաթը ինծի 2500 ոսկի տուր,— ըսաւ:

Յօժարեցայ, պայմանաւ որ եթէ չկարենամ վճարումը կատարել, չըսէ թէ դրամը չեմ տար եւ զինք կը խաղցնեմ:

Իրիկունը իր տուածներով տունը ալիանս շարեցի, գամել տուի ու ծախեցի. Ուրբաթ օրով ալ իր 2500 ոսկին իրեն վճարեցի. Այդպիսով ապրանք շինել սկսայ:

Իմ սան Աւետիսէն 8-14 աստիճան ճերմակ ոսկի ալիանս կ'առնէի, ճիլաճի Բալա Ակոբին կուտայի, ան ալ մխալայլճի Մանուկին կուտար առաջուց իմ տուած vit-vit-ներս, կը գամէր, ես ալ Գատըգիւղի յաճախորդներուս կը ծախէի:

Կը յիշեմ նաեւ սատէքեար արդիար Վահէն, որ անողոք հիւանդութենէ մահացաւ:

Չուխաճը Խանին մէջ կային շատ ալաթուրքաճիներ, մխալայլճիներ, սատէքեարներ, ճիլաճներ: Ասոնց մէջ նշանաւորը Պօղոսն ու Օզանեանն էին: Վերջինին առաջին անունը չեմ յիշեր, ինչպէս որ չեմ յիշեր ուրիշ հայ արհեստաւորներու անուններ:

Երբ այս գրքոյկը կը պատրաստեմ, 82 տարեկան եմ եւ փառք կուտամ Աստուծոյ որ այսքանն ալ կրցայ յիշել:

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴԱՍ ՄԸ

Անխելք թուրքը պատմական ամենամեծ սխալը գործեց անմեղ հայերը ջարդելով սիոնիատներու դրդումով եւ կարծելով թէ այդպիսով կայսրութիւնը պիտի հարստացնէ: Հնդհակառակը, հայերը ջարդելով ծագումով սիոնիատ թալապթ եւ էնվէր փաշաներու միջոցով, անոնք կործանեցին Օսմանեան մեծ կայսրութիւնը, որ կարելի պիտի չըլլայ անգամ մըն ալ վերականգնել:

Երբ երկիր մը կործանի տնտեսապէս, ան կը դատապարտուի սնանկանալու եւ բաժան բաժան ըլլալու, ինչպէս եղաւ պարագան Օսմանեան կայսրութեան:

Բազմաթիւ երկիրներ կը գտնուէին Օսմանեան իշխանութեան ներքեւ: Բոլորը բաժան բաժան ձեռքէն ելան եւ դարձեալ հրեայ Մուսթաֆա Քեմալի հիմնած աղքատիկ թրքական հանրապետութիւնը եկաւ փոխարինելու նախկին կայսրութիւնը:

Առաջին Պատերազմէն առաջ, Եւրոպայի մէջ կար Աւստրօ-Հունգարական միացեալ կայսրութիւնը: Մեծ պետութիւնները չէին ուզեր Եւրոպայի մէջ իրենցմէ հզօր կայսրութիւն եւ երբ Աւստրիոյ գահաժառանգը Սերպիա այցելեց, հոն սպաննուեցաւ եւ Առաջին Պատերազմը ծագեցաւ: Պատերազմին արդիւնքը եղաւ այն, որ Աւստրիա եւ Հունգարիա

բաժնուեցան եւ Աւստրիա դարձաւ փոքր պետութիւն մը:

Սիոնիստները եւ մեծ պետութիւնները կը փափաքէին Օսմանեան Կայսրութիւնն ալ քայլայել եւ ատիկա ընելու միակ միջոցը գտան հայերու ցեղասպանութեան մէջ: Որպէսզի հայերը ջարդուին, պէտք էր թշնամի մը գտնել: Ծագումով սիոնիստ Թալաաթն ու էնվէրը անցան Երիտթուրքերու կուսակցութեան գլուխը, զանազան մեքենայութիւններով դարձան երկրին տէրը եւ սկսան ժողովուրդը գրգռել հայոց դէմ: Նախ բոլոր հայ ընտանիքներու տուները խուզարկեցին եւ հացի դանակներն անդամ ժողովեցին: Յետոյ հայ եկեղեցական առաջնորդներու միջոցով յորդոր կարդացին որ հայ Երիտասարդները իրենց զէնքերը յանձնեն կառավարութեան եւ այդպիսով դիմադրող ուժ չմնայ: Յետոյ հիմնեցին «Թաշքիլաթը Մախսուսա» աշխատանքային ջոկատները, որպէսզի հայ Երիտասարդները աշխատցնեն ու սպաննեն: Ի վերջոյ բացին բանտերը եւ մարդասպաններն ու աննկարագիր մարդիկ ազատ արձակեցին որ հայերը ջարդեն:

Այդ աւազակները հայերը ջարդելու չէին վախնար, որովհետեւ ժողովուրդին կողմէ ո՛չ թէ յանցաւոր կը նկատուէին, այլ՝ հերոս ու հայրենասէր: Անմեղ հայերը ջարդելէ եւ անոնց ունեցուածքը իրենց մէջ բաժնելէ ետք, ապա նաեւ եկեղեցիներն ու դպրոցները պարպել-այրելէ ետք, երբ ամբողջ Անատօլուն հայութենէ պարպուեցաւ, աղքատութիւնը սկսաւ եւ կայսրութիւնը քանդուեցաւ: Բոլոր արաբական երկիրները անկախացան:

Խորհելով որ իրենց դարձեալ ուժ պէտք է, այս անգամ ալ Մուսթաֆա Քէմալ անունով սելանիկցի հրեայ մը մեծ ցոյցերով ժողովուրդին առջեւ հանեցին, իբրեւ թուրք փառաբանեցին եւ անով նոր կառավարութիւն հիմնեցին։ Լոզանի մէջ ալ հայերու եւ յոյներու իրաւունքները պաշտպանելու կեղծ խոստումներով խաբեցին, մինչեւ որ նոր թուրք կառավարութիւնը իր հիմները ամրապնդէ։ Տարիներ վերջ ալ հայկական վեց նահանգները վերադարձնելու խոստումը դրժեցին եւ ամէն իրաւունք թուրքերուն տալով հայ ժողովուրդին իրաւունքը ոտնակոխ ըրին։

Զարական Ռուսիոյ մէջ ալ յեղափոխութիւն կազմակերպող մարդիկը նոյն ուժերն էին։ Երբ տեսան թէ հայերը բոլորովին չեն մեռած, այլ ցրուած են աշխարհի զանազան երկիրներ եւ Արեւելեան Հայաստանի մէջ ալ հիմնած են անկախ հանրապետութիւն, այս անգամ ալ անոնց կողմ դարձուցին իրենց հարուածները։ Հիմնուեցաւ համայնավար Հայաստան մը, որ երկրորդ Պատերազմին 600,000 բանակայիններով մասնակցեցաւ եւ երբ 300,000 զոհ տալով յաղթանակը ապահովեց, նորէն խաբեցին եւ հայկական վեց նահանգները թուրքերուն ձեռքը թողուցին։

Այդ ալ չէր բաւեր, սրիկայ Ստալինը 1923ին Արցախն ու Նախիջևանը յանձնած էր Ատրապէյճան կոչուած շինծու կառավարութեան։ Ստալին վրացի ըլլալուն, չէր ուզեր հայերուն զօրանալը։ Ան էր որ կարգադրած էր սպանութիւնը հայոց Շէյքսփիր Եղիշէ Զարենցի, որուն ուր թաղուած ըլլալը մինչեւ այսօր անյայտ է։

Այսօրուան հայերը նախկին հայերը չեն այլեւս:
Անոնք խաչի փոխարէն զէնք առնելով իրենց ձեռքը՝
կոռւեցան եւ ազատագրեցին Արքախը:

Թուրք կառավարութիւնը կը շարունակէ ուրա-
նալ ցեղասպանութիւնը, սակայն որքան ալ ուրանայ,
իրականութիւնը մէջտեղ է: Եթէ կարդաք «Վագըթ»
թրքական թերթին մէջ ձէլալ պէյի զեկոյցը, դուք
ալ պիտի համոզուիք թէ ցեղասպանութիւնը Օսման-
եան կառավարութեան կողմէ կազմակերպուած էր:

Ահաւասիկ թէ ի՞նչ կ'ըսէ ձէլալ պէյ «Վագըթ»ի
մէջ.—

Հայերուն տարագրութիւնը սկսաւ ամէն տեղ:
Սկիզբները մենք հայերը դրկեցինք Գոնիա. յետոյ
ամէն տեղէ անոնք հասան Հալէպ: Անմիջապէս Պոլիս
գտնուող կառավարութենէն զանոնք Տէր Զօր
դրկելու հրահանգ ստացանք: Ես հրամանին չէի
հաւատար, բայց հրամաններուն՝ հայերը ցեղասպա-
նութեան ենթարկելու համար տրուած ըլլալուն
սկսայ հաւատալ, որովհետեւ այս ձեւով իր հպատա-
կութեան տակ ասլրող ժողովուրդ մը, իր հարստու-
թիւնը կազմող այս հայրենակիցները այս ձեւով
մէջտեղէն վերցնելը Օսմանեան Կայսրութիւնը փլցը-
նելու համար ըլլալու էր: Այս որոշումներուն
գործադրութիւնը ժամանակի մը համար յետաձգելու
նպատակով Ներքին Գործոց Նախարարութիւն
հեռագիր քաշեցի եւ խնդրեցի մաս մը դըամ դրկել,
որպէսզի տարագրուող հայերուն վերջին քաղաքին
մէջ ժամանակաւոր տուներ շինենք եւ անոնք հոն
բնակին: Դրամի տեղ դրկեցին մարդ մը, ըսելով որ
հրամանները իսկապէս զանոնք տարագրելու եւ

խմբովին սպաննելու համար տրուած էին: Հեռագիր
նամակներով միշտ բարձր աւագանիին յիշեցուցի թէ
այս միջոցառումները երկրին շահերուն աննպաստ
են: Շատ անգամ հայ ցեղին բնակչութեան մեծա-
մասնութիւնը ըլլալը գիտցուցի: Կառավարութեան
հարստութեան մէկ չորրորդին հայոց ձեռքը ըլլալը,
վաճառականներու եւ արհեստաւորներու կէսը
անոնցմէ ըլլալը, հայերուն ցեղասպանութեամբ
մէջտեղէն վերցնելը Օսմանեան Կայսրութիւնը փլցնել
նշանակելը... գիտցուցի...:

ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱԲԷՆ՝ ԱՌԱՋԱՐԿ

Սիրելի հայ ժողովուրդ,

Մենք Ամերիկայի մէջ հանգիստ եւ ապահով կեանք մը կ'ապրինք տարիներէ ի վեր։ Այս պատճառաւ Ամերիկայի կառավարութեան եւ ժողովուրդին մեր խորին չնորհակալութիւնը կը յայտնենք։

Մենք իբրեւ Սփիւռք ամէն առիթով Հայաստանի եւ Արցախի մեր հայրենակիցներուն մեր ձեռքէն եկածին չափ պէտք է օգնենք իբրեւ մեր ամենամեծ պարտականութիւնը։ Դարերէ ի վեր դրացի երկիրներու յարձակումներուն եւ անոնց հետ պատերազմներու հետեւանքով Արցախ կորսնցուցած էր իր անկախութիւնը եւ դժուար պայմաններու տակ կրցած է պահպանել հայութիւնը։ Արդեօք խորհա՞ծ ենք թէ ինչո՞ւ յաջողած է պահպանուիլ։

Հիմա մենք համաշխարհային ազգերու ընտանիքին մէջ երկու խնդիր ունինք մենք մեզ պահպանու համար։

1- Անպայման միանալ եւ եկեղեցւոյ միութեան հարցը կարգադրել՝ կապուելով Ս. էջմիածնայ Մայր Աթոռին եւ կրօնական բոլոր հրահանգները ստանալով միայն հոնկէ։

2- Սփիւռքի մէջ ունինք ոչ մէկ կազմակեր-

պութիւն, որուն համար ամենէն կարեւոր բանը դպրոցը նկատուէր: Առաջ Պոլսոյ բոլոր հայկական եկեղեցիներուն կից անպայման դպրոց մը կ'ըլլար: Հոս, Ամերիկայի մէջ, դժբախտաբար եկեղեցական իշխանութիւններն ու ժողովուրդը այս հարցով չեն զբաղած ու չեն զբաղիր, հակառակ անոր որ մեր եկեղեցիներուն մեծամասնութիւնը պարտքէ գերծ է: Գրիգոր Զօհրապի դուստրը՝ Տէն. Տօլօրէս, 40-45 միլիոն տոլար կտակած է Ամերիկայի առաջնորդարանին՝ չնորհիւ Պրն. Սուրէն Ֆէսմեանի ժրածան աշխատութեան:

Իմացածիս համաձայն, առաջնորդարանը կտակով հասանելի բաժինը դրամատուն դրած է եւ անոր տոկոսը բաշխած եկեղեցիներուն: Այո՛, եկեղեցիները մեզի պէտք են, բայց դպրոցը նոյնքան եւ աւելի կարեւոր չէ^o մեր ապագային համար:

Մինչեւ Տէն. Տօլօրէսին կտակը, հայ եկեղեցիները դրամ չունենալու հետեւանքով փակուած^o էին արդեօք: Հայը իր եկեղեցին չի մոռնար, բայց դպրոցը ինչո՞ւ կը մոռնայ: Եթէ քիչ մը խորհինք, պիտի տեսնենք որ դպրոցը մեր հայապահպանումին համար ամենակարեւոր խարիսխը կը կազմէ:

Այսօր ամբողջ Նիւ Եորքի եւ Նիւ Ճըրզիի մէջ ազգային մէկ հատ վարժարան անդամ չունինք: Ինչո՞ւ ամերիկահայութիւնը չի մտածեր գոնէ մէկ ազգային վարժարան ունենալու մասին: Եթէ այսպէս շարունակուի, 20-25 տարի ետք եկեղեցիներն ալ դժուարութեան պիտի մատնուին:

Այսօր կը ճանչնամ շատ երիտասարդներ, որոնք դործաւոր են: Կը ճանչնամ երիտասարդ մը, որուն

գործը փայլուն էր եւ իր երկու զաւակները Յովնան-եան դպրոց կը դրկէր: Կեանքի պայմանները բերին այսպէս որ նախ իր մանչը եւ ապա իր աղջիկը Յովնանեան դպրոցէն հանելով ստիպուեցաւ դրկել ամերիկեան հանրային վարժարան:

Կան իրեն նման շատ ուրիշներ:

Մենք ամէն բանէ առաջ պէտք է ուսուցիչներ հասցնենք եւ ապա հիմնենք ազգային վարժարան մը: Այս գործը դիւրին չէ, սակայն պէտք է խնդիրը ձեռք առնել, ապա թէ ոչ տարիներ ետք եկեղեցին ալ կը փակուի, ամերիկահայութիւնն ալ կը կորսուի:

Մենք պէտք է մեր հայկականութիւնը պահենք:

Դժբախտաբար ես տարիքս առած եմ: Այս նպատակին համար երիտասարդ ուժեր պէտք են, որպէսզի իւրաքանչիւր հայ ընտանիքէ խոստում ստանան եւ ամսական գանձումներ կատարեն: Կը խորհիմ որ ամէն հայ սիրով պիտի ընդունի նման դրութիւն մը:

Այսօր եթէ շաբաթօրեայ հայկական դպրոց երթաք, հայերէնի փոխարէն անգլիերէն գիրեր պիտի տեսնէք եւ անգլիերէն պիտի լսէք: Ասիկա մեծ ամօթ մըն է մեզի համար: Երբ այդ դպրոցները հայերէն սորվեցնելու համար բացուած են, պէտք է ամէն բան հայերէնով ըլլայ, որպէսզի նոր սերունդները չմոռնան իրենց հայութիւնը:

Անցեալները եկեղեցի երբ գացի, անձ մը շաբաթուան յայտագիրը տուաւ ձեռքս: Բոլոր էջերը միայն անգլիերէն գիրերով լեցուած էին: Ինքզինքէս ելայ եւ յայտագիրը պատուեցի: Յետ քննութեան, իմացայ որ ամերիկահայ թաղականներ վարդապետին

վրայ ճնշում բանեցուցած են որ միայն անգլիերէ-նով տպուի յայտագիրը։ Ասիկա ըլլալիք բան չէ։ Զեմ ըսեր թէ բոլորովին հայերէն տպուի, քանի որ եկեղեցին հայկական հաստատութիւն է։ Գիտեմ թէ հայերէն չգիտցողներ շատ կան եւ անոնց համար անգլիերէն ալ պէտք է տպուի։ Բայց հայերէնը բնաւ զոհ պէտք չէ երթայ անգլիերէնին։

Հա՛յ ենք, հա՛յ ապրինք, հա՛յ մնանք։